



ԾԱԶԻԿ



ՇԱԲԱՐԱՐԵՐՐ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ

16րդ ՏԱՐԻ.—ԹԻԻ 21. (560)

21 ՅՈՒՆԻՍ 1903

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Սրբորդական Կրթութիւն

Մ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆ

Հոգեբանական Էջեր

Հոգեախտութիւն

ՅՈՎՀ. ԳԱԶԱՆՃԵԱՆ

Օսկեղար եւ Վեհեհիկ

Հանգամանք Ոսկեղինիկ Լեզուին

Յ. ԳՈՒՐԳԷՆ

Դրիչա (Բանաստեղծութիւն)

ԳԻՍԱԿ

Գրական Նիւթեր

Քննադատութիւն եւ Գրադատութիւն
ԵՐԵՒԱՆ

«Վերական»

Ա. ԳԼՈՐԳԵԱՆ

Միսրիկ Խառնկին Սրբը

Ե. ԳՕԼԱՆՃԵԱՆ

Հանճարեղ Մարդիկ եւ Ամուսնական
Կեանք

ԳՐԻԶ

Խաւրբեղի Գաւառաբարբառը

Յ. Տ. Յ.

ԱՊՍ. ՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ Յ ՐԱԺԻՆ

Հրդեհի Դէմ Ապահովագրութիւն
Ապահովագրական Լուրեր

Նամակ կամ որ եւ է գրութիւն պէտք է ուղղել
Խ Մ Բ Ա Գ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն

در علیّه ده غلطه ده قورشولو خاندّه نومرو ۷ زاغیک ❦ فزته سی اداره سی

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ԾԱԶԻԿ»

Կաղարա, Բուրեռնյու Նամ քիւ 7

RÉDACTION DE LA REVUE „DZAGHIK“

Kourchoum Han N° 7, Galata, Constantinople.

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Ե Ց Ա Ի

ԱՆԳԼԵՐԵՆԷ-ՀԱՅԵՐԵՆ

ԳՐՊԱՆԻ ԲԱՌԱՐԱՆԸ

Որ կը լրացնէ կարեւոր պէտք մը ուսանողներու, ճամբորդներու եւ առեւտրական գործերով զբաղողներու համար:

Գին 8 Ղրշ:

Կը գտնուի բոլոր գրավաճառներուն քով:

Կեդրոնատեղին է Սագաեան Տպարան

Մեծաքանակ գնողներու գեղջ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱԴԱՆԱՆ



ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԾԱՂԻԿԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԿԱՆԽԻԿ Է ԲԱՑԱՐՁԱԿԱՊԷՍ

Գաշառներու հասար	տարեկան	60	դր.
„ „	վեցամսեայ	30	„
Պոչոյ հասար	տարեկան	50	դր.
„ „	վեցամսեայ	25	„
Արտասահմանի հասար	տարեկան	14	ֆր.
„ „	վեցամսեայ	7	ֆր.

Ըաժանորդագրուչիչները կը սկսին առէն առայ 1ին

ՁԵՌՔԷ ՀԱՏԸ ՔԱՌԱՍՈՒՆ ՓԱՐԱՅ

Առանց բաժանորդագրի ներդասխան բաժանորդագրուչիչու հասար եղած գրուչիչները նկատողութեան չեն առնուչիր:

Շաբաթաթերթիս հին թիւերը կը ծախուին Պոլիս, Կամուրջին գլուխ րազրաւաճառ Միսաք աղային քով



ՇԱՁԻԿ

ՆԱԲԱՐԱՐԵՐՐ

ԱՄԷՆ ԿՈՄԱԿ ԿՍՄ ԳՐՈՒԹԻՒՆ ՊԵՏԻ Ե ՈՒՂԵԼ
ԵՍՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

16րդ ՏԱՐԻ.—ԹԻՒ 21. (560)

21 ՅՈՒՆԻՍ 1903

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

Ասկից չորս տարիի չափ առաջ հիսամ. սեայ Մասիսի մէջ, խօսելով նոր սերունդին նախակրթութեան վրայ, կ'ըսէի թէ առանց առողջ ու նորաբոյն սկզբունքներով կազմակերպուած նախակրթարաններու, կարելի չէ արդիւնաւոր երկրորդական վարժարաններ ունենայ: Այսօր ուր կ'առաջադրեմ երկրորդական կրթութեան դերին ու անոր կազմակերպութեան մասին խօսիլ, հարեւանցի ակնարկ մը կ'ուզեմ ձգել մեր նախակրթութեան վրայ:

Արդարութիւնը պարտք կը զնէ վրաս խոստովանելու թէ, որքան որ բացարձակօրէն առնելով մեր նախակրթարանները, բազմացուած վիճակէ մը բաւականին հետու են, եւ սակայն յարաբերաբար, վերջին եօթը տարիներուն շարժում մը ցոյց կուտան դէպի առ երեւոյթ լաւացում: Մայրաքաղաքիս վրայ մասնաւորելով մեր խօսքը, Պոլսոյ բոլոր նախակրթարաններուն մէջ 1897ին կային ընդամէնը, մանչ եւ աղջիկ միասին հաշուելով 3765 աշակերտներ, 199 ուսուցիչներով եւ ուսուցչուհիներով, մինչդեռ 1903 դպրոցական տարեշրջանին եղած են 5419 աշակերտներ 305 հոգիի երկուսեւ ուսուցչական մարմնով մը, Հետեւաբար ասկէ 7 տարի առաջուան վրայ, այսօր Պոլսոյ նախակրթարաններու աշակերտաց թիւը 35% համեմատութեամբ աւելցած է. ինչ որ 7 տարուան կարճատեւ ընթացքի մը համար մեծ բան է. այս նպատակաւոր պարագան սակայն առ երեւոյթ է երկու գլխաւոր պատճառներով:

1. Ի բաց առեալ մանկապարտէզի մասնակները, 1898ին Պոլսոյ նախակրթարանները կը յաճախէին 2613 աշակերտ եւ 1166 աշակերտուհի, մինչդեռ 1903 ին եղած են միայն 1857 աշակերտ եւ 1261 աշակերտուհի: Այս թուանշաններու բազմապատկութիւնը շատ մը խորհրդածութիւններ ընել կուտայ մեզի, խորհրդածութիւններ որոնք անխարդախ, չի չափազանցուած իրողութեանց վրայ հիմնուած են և որոնք այնքան լուրջ նկատառութեան արժանի են: Այս վերջին վեց տարուան միջոցին աշակերտուհիներուն թիւը մինչդեռ 1166էն

1261ի բարձրացած է, ինչ որ ինքնին մեծ բան մը ըսել չէ, աշակերտներուն թիւն ալ 2613էն իջած է 1857ի. ուրիշ խօսքով, վեց տարուան ընթացքին Պոլսոյ նախակրթարաններուն մէջ աւելցած են 95 աշակերտուհիներ եւ պակասած՝ 756 աշակերտներ: Այս աննպաստ երեւոյթին պատճառները զանազան կրնան ըլլալ, որոնց գլուխը սակայն պէտք է ապահովաբար դասել սա պարագան թէ՛ մեր նախակրթարանները յուսախաբ կ'ընեն կոր մեր ծնողները, որոնք մանաւանդ իրենց մանչ զաւակները, միջավայրին տեսակէտով նըպատակայարմար նախնական կրթութեամբ մը օժտուած չեն տեսներ կոր, երբ այս վերջինները դպրոցէն գործնական կեանքի մէջ կ'առաջնորդուին: Ուսումնական խորհուրդին կողմէ պատրաստուած վերի վաւերական թուանշաններէն ստացուած անհերքելի ճշմարտութիւնը անգամ մըն ալ կ'անդրադարձնէ զմեզ այն պարագային վրայ թէ մայրաքաղաքիս մեր նախակրթարանները հինգսոթ եւ իրենց ուղղութեամբ, հակառակ արտաքին ոսկեզօծումներու, որպիսի են կազմական կանոնադր, դասարանական դրութիւն, ներքին կանոնադր, եւն, եւն, որոնք՝ փորձը ցոյց կուտայ թէ, անզոր եղած են ցարդ բուն ներքին պակասը դարմանելու: Միջավայրին պէտքերը ծանօթ ըլլալով, մեր նախակրթարանները այն տեսակ ոգւոյ մը վերայ հարկ էին հիմնուած ըլլալ, որով մայրենի լեզուի ու կրօնքի խնամոտ այլ բանաւոր աւանդումէ մը զատ մասնաւոր կերպով ոյժ տրուէր տղոց քաղաքացիական դաստիարակութեան, աշխարհագրութեան եւ պատմութեան ուսումները իբր գործնական ուսումներ օգտակար դառնալին աշակերտին, տալով անոր կեանքի պղտիկ փորձառութիւն մը եւ աշխարհիս նկատմամբ դէժ համեստ ճանաչողութիւն մը: Թուանշաններու ուսումնալ հարկ է դարձնել միջոց մը տղուն միտքը սրելու, արագ մտածել տալու եւ հաշուելու: Մէկ քանի առարկաներու այս կերպով աւանդումը ոչ միայն թուականներ չպիտի դարձնէր տղաքը, որոնք իրենց ամբարածները անկարող են պատեհ առթին կիրարկել, այլ պղտիկ անհատականութիւններ պիտի

ընէր զանոնք, իրենց՝ արդէն արտաքին գիծերը ճշդուած նկարագիրներով: Այսպէս, անհատականութեամբ եւ նկարագրով օժտուած տղոց, երբ տալու ըլլանք նաեւ իր այդ ձիրքերը արժեցնելու միջոցը, այսինքն պետական ու օտար մէկ երկու լեզուներ սորվեցնենք, ես ապահով եմ որ մեր ծնողքները, հիմակուան պէս, յուսախաբութիւններ չպիտի ունենան մեր նախակրթարաններէն: Նիւթական կեանքի պայքարը դժնդակ է ամէն տեղ, Ամէն ծնողք համոզուած է այսօր թէ բանաւոր դաստիարակութիւն մը, մեծ ոյժ մըն է այդ պայքարին մասնակցողներուն համար եւ ո՛րքան մեծ է իրենց ցաւը երբ անկարելիութիւնը կը տեսնեն իրենց տղոց այդ բանաւոր դաստիարակութիւնը տալու, նոյնքան ալ անսահման կ'ըլլայ դո՛ւնակութիւնը, երբ ամէն վըստահութիւն կը տրուի թէ իրենց տղաքը պիտի ստանան այդ բանաւոր դաստիարակութիւնը: Մայրաքաղաքիս մեր նախակրթարաններէն քանին կրնան այդ վստահութիւնը տալ ծնողքներուն: Անկեղծ ըլլանք: Վէրքը պարտկելով չէ որ կը դարմանուի. ընդհակառակը փոխադր կը փոխուի այն:—Կան նաեւ պատճառներ, որոնք կրնան ազդած ըլլալ Պոլսոյ Հայ նախակրթարաններու աշակերտաց թիւին այնքան զգալի կերպով պակսելուն. նախ նիւթական անբարգաւաճ վիճակը, որ տակաւ ընդհանրապէս վրայ է Պոլսոյ Հայ համայնքին մէջ, արդիւնք թերեւս մերայնոց աւելարական կարողութեանց սահմանափակ ըլլալուն եւ յետոյ, օտար վարժարաններու՝ հետզհետէ միջավայրի պէտքերուն աւելի ուշադրութիւն դարձնելը, որով շատ մը Հայ ծնողքներ իրենց մանաւանդ մանչ տղաքը այդ օտար վարժարանները կը զրկեն:

2. Մեր նախակրթարաններուն անդհացուցիչ ըլլալուն գլխաւոր երկրորդ պատճառն է, աժտան ուսուցիչ գործածելը: 1897ին Պոլսոյ մեր նախակրթարաններուն մէջ կը պաշտօնավարէին 199 երկու սեռէ ուսուցիչներ, որոնց կը վճարուէր ամսական ընդամէնը 85383 դր. որով իւրաքանչիւր ուսուցիչ միջին հաշուով կ'իյնար ամիսը 429 դր.: 1903 դպրոցական տարե-

չրջանին Պոլսոյ Հայ նախակրթարաններուն մէջ պաշտօնավարող երկու սեռէ ընդհանուր ուսուցիչներուն թիւը հասած է 305ի, ամսական 82865 դրշ.ի պիւտճէով որ ըսել է միջին հաշուով իւրաքանչիւր ուսուցիչի համար ամսական 271 դրշ.։ Այս թուանշաններու բաղդատութեամբ շատ բացորոշապէս կարելի է տեսնել թէ աժան պաշտօնեայ գործածելու սխալ ու տղեղ սովորութիւնը որքան արագ կերպով ծաւալելու վրայ է մեր կրթութեան գործին մէջ ալ, ուր ամէն նըպաստաւոր կամ աննպաստ բան որ տեղի կ'ունենայ, նոր հասած սերունդին հաշուոյն է որ կը կատարուի։ Աժան ուսուցիչներ գործածելու անպատեհութիւնը կրկնակ է. նախ միայն աժանութեան նայելով այն տեսակ մարդիկ մեր տղոց ուսուցիչ կը նշանակենք, որոնք բոլորովին անարժան ու անկարող են այդ կոչումին. երկրորդ ուսուցչական ասպարէզը ամէնէն աժան աշխատողներուն ասպատանարանը դառնալով, անոնք որոնք խելք մը ունին եւ աշխատելու կորով, հետո կը փախին ուսուցչական ասպարէզէն, որ այս կերպով մենաշնորհը կը դառնայ տակաւ խելքէ ու աշխատելու կորովէն զուրկ անձերու։

Ահա՛ շատ բնական ու այնքան տխուր հետեւանքները սխալ սկզբունքներու վրայ հիմնուած նախակրթութեան մը, որուն վրայ կը հրաւիրեմ Պատրիարքարանի ամէնէն լուրջ ուշադրութիւնը։ Դաստիարակութեան խնդիրը կենսական խնդիր է ամէն համայնքի համար. դաստիարակութիւնը ամէն բանէ առաջ կուգայ, որով ամէն բան անոր վրայ կը հիմնուի դաստիարակութիւնը մարդկային ընկերութեան շէնքին անկիւնաքարն է, որոնց վրայ ամբողջութիւնը կը հանգչի։

Այս բոլոր տխուր իրողութիւններէն վերջ ինչ որ մասնաւոր կերպով ուրախալի է, մեր ամէնէն փոքրերուն, մանուկներուն ցոյց տուած յառաջդիմութիւնն է մանկապարտէզներու մէջ։ 1897ին Պոլսոյ մանկապարտէզները կը յաճախէին 635 մանչ եւ արջիկ մանուկներ 1903ին անոնց թիւը հասած է 1301ի, որ ըսել է 100% աւելի աճում մը 7 տարուան մէջ. յառաջգիւծութիւնը շատ ուշադրաւ է։

* * *

Այժմ, որ տեսանք թէ մեր նախնական կրթութիւնը անմխիթարական վիճակի մը մէջ կը գտնուի, զժուար պիտի ըլլայ ինծի գործնական առաջարկներ ընել երկրորդական դաստիարակութեան մասին, որովհետեւ այս վերջնոյն խարխիւր, նախակրթութիւնն է, որ այնքան խախուտ է։

Իրենց զաւակաց նախակրթութենէն այնքան յուսախաբ մեր ծնողքները ընդհանրապէս չեն իսկ ուղիւ լսել երկրորդական կրթութեան մը անհրաժեշտութիւնը պաշտպանող խօսքեր։

Իրաւ է թէ բաղդատմամբ նախակրթութեան, երկրորդական կրթութիւնը աւելի սակաւներու միայն վերապահուած է, եւ սակայն ասիկա պատճառ մը չէ, որ մենք իբր ոչ այնքան կենսական բան մը նկատենք զայն. համայնքի մը մէջ,

ըլլայ նիւթապէս, բարոյապէս կամ մտաւորապէս, կրաւորապէս աշխատողներու թիւը միշտ մեծամասնութիւնը կ'ըլլայ։ Փոքրամասնութիւնն է միայն ձեռներէցութեան ոգևոյժ տողորուած, վարելու կարողութեան տէր, մտաւորական՝ բազմատմամբ աւելի ընդարձակ հորիզոնով մը կոչուած է մեծամասնութեան վրայ առաջնութիւն մը ունենալու եւ զայն իր ազդեցութեան ներքեւ առնելու։ Արդ, այդ փոքրամասնութիւնը որչափ որ կատարեալ դաստիարակութիւն մը եւ բաղձակողմանի մտաւորական զարգացում մը ստացած ըլլայ, նոյնքան իր դերին ու կոչումին մէջ կը յաջողի։ Նախակրթութիւնը նիւթական ու ընդհանուր բարոյական բարգաւաճման անհրաժեշտ նախնական նիւթերը, ատաղձը կը հայթայթէ, իսկ երկրորդական ու բարձրագոյն կրթութիւնն է որ այդ նախնական նիւթերը ու ատաղձը իմաստուն կերպով գործածող ձեւքեր կուտայ։ Դիւրին է համոզուիլ թէ, առանց այդ իմաստուն ձեւքերուն որքան քիչ կ'արժեն լաւագոյն նախնական նիւթերը։ Առանց երկրորդական ու բարձրագոյն կրթութեան բանաւոր կուռանի մը վրայ գրուելուն, համայնք մը որքան քիչ կ'արժէ թէ՛ նիւթապէս եւ թէ՛ ընդհանուր առմամբ բարոյապէս։

Նախնական կրթութիւնը վերը ցոյց տրուեցաւ արդէն թէ առանց չափազանցութեան որքան անգոհացուցիչ է։ Երկրորդական կրթութիւնը, որ այնքան անգոհացուցիչ նախակրթութեան մը վրայ կը հանգչի, ինքնին մեծապէս կը կազայ։ Ասոր համար է որ երկրորդական դաստիարակութեան մը տեսակէտով իրապէս ուղորմելի կացութեան մը մէջ ենք։ Բովանական դակ թուրքի մէջ հաստատուած ամերիկեան վարժարաններէն միայն (մեծ մասամբ գոլէճներ) այս տարի 100ի մօտ երկսեռ Հայ ընթացաւարտներ կ'լուին։ Մենք ինչ ըրինք այս տարի։ Պիտի ունենանք զէթ բարձրագոյն նախակրթարաններէ 100ի չափ չըջանաւարտներ։ Չեմ ուղեր չարի գուշակ ըլլալ։ Դալով երկրորդական վարժարանէ մը ընթացաւարտներու, եթէ Պէրպէրեան եւ Սանասարեան մասնաւոր վարժարանները չունենանք, ազգային երկրորդական կրթական հաստատութենէ մը 8 տարիէ վեր ոչ մէկ շրջանաւարտ չենք ունեցած։ Յաւալի ու միեւնոյն ատեն զարմանալի է այս վիճակը։ Յաւալի՛ անոր համար որովհետեւ միայն նախակրթութեամբ, ոչ մէկ համայնք կրնայ կեանքի պայքարին մէջ դիրք մը չահիլ եւ կամ արդէն շահած դիրքը պահել։ Զարմանալի՛ անոր համար, որովհետեւ թէ՛ մեր հասարակութիւնը եւ թէ՛ մեր Պատրիարքարանը անհաւատալի անտարբերութիւն մը ցոյց կուտան իրաց այս վիճակին։ Պատրիարքարանը, զոր օրինակ, միջոցներ կը խորհի իր պիւտճէն կանոնա-

ւորելու, ազգային տուրքերը դանձելու եւն., բաներ որոնք հետզհետէ կը դժուարանան. կրնա՞յ մէկը պնդել թէ ասիկա բնական հետեւանքը չէ նիւթական աստիճանական անկումի մը եւ այս անկումն ալ արդիւնքը՝ անբաւական դաստիարակութեան մը, որովհետեւ միանգամ ընդ միշտ պէտք է համոզուիլ թէ ընկերութեանց նիւթական եւ ընկերային արդի կազմակերպութեան մէջ, դաստիարակութիւնը յաջողութեան, բարգաւաճումի պայմանն է։ Թրքահայերը միակ երկրորդական ազգային վարժարան մը ունին. Ղալաթիոյ կեդրոնական վարժարանը, որուն ինսամակալութիւնը միշտ գժուարացած է պիւտճէին երկու ծայրերը իրարու բերելու։ Նախակրթութենէ վեր դաստիարակութիւն տալու համար ազգային միակ այս հաստատութիւնը ամսական 7563 դրշ. միայն կը ծախսէ։ Ուրեմն ամբողջ Թրքահայերու երկրորդական կրթութեան գործը, ազգին ամիսը 70 ոսկիի չափ միայն կարժէ։ Ի՞նչ կը սպասուի ընել, այսքան համստ գումարով մը։ Եւ կը մտածեմ թէ այսքան աննպաստ պայմաններով չըջապատուած ի՞նչ առաջարկներ կարելի է ընել, որոնք գործնական ըլլան, դիւրաւ կիրարկելի եւ որոնք միջոցը տան մեր համայնքին մէջ աւելի ընդհանրացնելու երկրորդական դաստիարակութիւնը։

Ըստ իս, հեզնութիւն մըն է պարզապէս, եթէ տարին անգամ մը ժողովականներ կեդրոնական վարժարանի տեսչափոխութեան խնդրով կը զբաղին։ Զրոյցներ ալ կը շրջին թէ 10,000 ոսկի ծախք ընելով Բերայի մէջ նոր շէնք մը պիտի կառուցուի, որպէս զի Ղալաթիայէն հոն փոխադրուի կեդրոնականը։ Կը զարմանամ մեր համայնքին ունեւորներուն չէնք շինելու մենամոլութեանը վրայ. ազիւսապաշտներ, որոնք շոշափելի զանգուածներու կ'ուզեն միայն յատկացնել իրենց բարեսիրական գործերը։

Պատրիարքարանի վարչութիւնը պէտք է զարկ տայ սա գաղափարին թէ կեդրոնական վարժարանը առ այժմ հանգիստ է իր տեղը եւ թէ միակ ազգային երկրորդական վարժարանը ըլլալով անհրաժեշտաբար զայն տիպար կրթական հաստատութիւն մը ընելու է, որուն համար սակայն տարեկան 5-600 ոսկի աւելի եւ կամուտի մը պէտք ունի։ Ո՞ր յանդուգն հարուստն է որ պիտի ուղէ 600 ոսկիի տարեկան եկամուտով մը օժտել կեդրոնականը եւ ջանալ զայն տիպար երկրորդական վարժարան մը ընելու։

Մ. ՇԱՄՏԱՆՅԱՆ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԷՋԵՐ

Հ Ո Գ Ե Տ Ե Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Իսկ մը ամիս առաջ կարգացինք թէ Բրոֆ. Բէդէր Ստինս ելեքտրական գործիք մը հնարեր է որուն շնորհիւ կոյրերը պիտի կրնան տեսնալ: Գործիքը պիտի դրուի ենթակային ճակտին վրայ եւ լուսոյ ճառագայթները կամ թրթռումները, գործիքին միջոցաւ պիտի կրնան թափանցել ենթակային ուղեղին տեսողութեան կեդրոնին եւ առարկաներու տեսողական տպաւորութիւնը առաջ բերել հոն որոշակի:

Անշուշտ փորձերը պիտի ցոյց տան թէ այս գործիքին ընծայուած յատկութիւնը ո՞ր աստիճան վաւերական է եւ ի՞նչ աստիճան կիրառելի գործնականին մէջ, բայց մինչեւ հիմա ընդունուած գիտական տեսութիւններուն այնքան համաձայն է որ կարելիութիւնը տարակոյս չի վերցնել, եւ երբոր վերջնապէս կատարելագործուի ու կիրառութեան դրուի՝ գործնական ամենէն փառաւոր վաւերացումը պիտի տայ այդ տեսութիւններուն:

Արդարեւ հոգեբանութիւնը մեզի կը սորվեցնէ թէ յգայարանքները պարզապէս գործիքներ են որ արտաքին տպաւորութիւնները ուղեղին զգայնական կեդրոններուն հաղորդելու միայն կը ծառայեն զգայնական ջիղերու միջոցաւ: Ուրեմն իրականին մէջ՝ աչքը չէ որ կը տեսնէ՝ այլ աչքին եւ անոր յարակից ջիղերուն միջոցաւ՝ ուղեղը: Այս կերպով տեսութեան կարողութիւնը միայն աչքին ընծայելու հին մտորութիւնը կ'ընկնի կը կործանի: Տեսողութիւնը առանց աչքի օգնութեան ալ կրնայ տեղի ունենալ՝ այն ամէն պարագաներու մէջ՝ երբ որ եւէ կերպով ուղեղին տեսութեան յատուկ մասը տպաւորութիւններու կ'ենթարկուի: Եթէ տեսողութեան երեւոյթները զուտ զգայնապատրական (hallucinatoire) են, ինչպէս երազներու եւ առ աչօք տեսիլքներու միջոցին, այն ատեն տպաւորութիւնը ինքնաձինն է եւ արդիւնք՝ ներքին գրգռման մը: Իսկ եթէ տեսութիւնը իրական է, հարկաւ արդիւնքը պիտի ըլլայ արտաքին իրական տպաւորութիւն մը, եւ այն ատեն պիտի ընդունինք թէ այդ տպաւորութեան ծրնունդ տուող աղբակը (—լուսոյ թրթռումները) աչքէն տարբեր միջոցաւ մը ուղղակի փոխանցուած է ուղեղին:

Այս խորհրդածութիւնները կը յիշեցընեն մեզի հոգեբանական ինչ ինչ խորհրդաւոր երեւոյթներ որոնց վրայ ընդհանրապէս պէտք եղածին չափ ուշադրութիւն դարձուած չէ: Զոր օրինակ՝ երբեք պատահած չէ՞ ձոր օրինակ՝ երբեք պատահած չէ՞ ձեզի որ երբ տեղ մը առանձին կը գտնուիք ու բանով մը կը զբաղիք, յանկարծ առանց որ եւ է ձայն ձուն լը-

սած կամ մէկը տեսած ըլլալու՝ այնպիսի տպաւորութիւն մը կրէք թէ սուսնձին չէք եւ թէ մէկը կը գտնուի ձեր մօտը, ու այս տպաւորութեան տակ ետեւ դառնալով տեսնէք թէ ստուգիւ մէկը ներս մտեր ու ձեր կտուր կանգներ է. կամ թէ յանկարծ ձեր մէկ ազգական կամ բարեկամը յիշէք ու անմիջապէս այն անձը վերայ դայ: Այս տեսակ պարագաներու վերայ ընդհանրապէս քիչ մը խորհելէ ու զարմանալէ յետոյ՝ չենք ուզեր աւելի միտք յղենցնել, եւ յաճախ զուգահի պութեան մը վերագրելով խնդիրը՝ կը հանդարտեցնենք մեր միտքը: Բայց այս տեսակ կարծեցեալ զուգահի պութիւններ այնքան հասարակօրէն եւ այնքան յաճախ կը պատահին որ լրջօրէն խորհելով, ստիպուած ենք ուրիշ բանաւոր բացատրութիւն մը փնտռել խնդրոյն լուծման համար: Արդ՝ եթէ ենթադրենք թէ այս տեսակ պարագաներու մէջ տեսութեան սովորական ճամբէն (—աչքէն) տարբեր ճամբով տեսակ մը տեսութիւն կամ, մասնաւոր բառով մը, հոգետեսութիւն է որ տեղի կ'ունենայ, այն ատեն խնդիրը լուծման մը կը մօտենայ. եւ Բրոֆ. Բէդէր Ստինսի գիւտը այլ եւս մեզի ամէն իրաւունք կուտայ այլ կարգի ենթադրութեան մը:

Ապահովաբար հոգեբանական շատ մը նմանօրինակ խորհրդաւոր իրողութիւններ որոնք հին ատեններէ ի վեր դարմանք միայն շարժած են, ենթադրութեան այս հիման վրայ պիտի գտնեն իրենց գիտական բանաւոր լուծումը: Այս տեսակ զարմանալի երեւոյթներ են քնաչարիկներուն՝ գիշերը զոց աչքերով տեսնել եւ գործելը, télépathique երազներն ու նախազգացումները եւն: Օրինակի համար, պատահած չէ՞ ձեզի կամ լսած չէ՞ք երբեք թէ մարդ գիշերը երազին մէջ տեսնէ իրեն անձանօթ տեղ մը ճիշտ եւ ճիշտ նմանութեամբ կամ իր հեռաւոր մէկ սիրելիին պատահած մէկ դժբախտութեանը ականատես ըլլայ ու յետոյ՝ երազին ճշտութիւնը կէտ առ կէտ ստուգուի. կամ թէ արթնութեան ատեն մարդ իր հեռաւոր մէկ բարեկամը յանկարծ իր քովի կը տեսնելու պատրանքը ունենայ եւ ժամանակ վերջն իմանայ թէ ճիշտ այդ պատրանքը կրած պահուն իր հեռաւոր բարեկամը աղէտի մը զո՞ գացեր է, եւն: ։

Աւելի զարմանալի է ինչ ինչ մոգական (spiritique, hypnotique եւն.) փորձերու մէջ ենթականերէ ոմանց ստացած clairvoyanceի (—հեռուն կամ պատահած իրերը տեսնելու) յատկութիւնը: Մինչդեռ télépathique (—հեռազգացողական) երեւոյթները մեր կամքէն կամ գիտակցութենէն անկախ դէպքեր են (զի որոշ չենք գիտեր թէ ինչ պայմաններու տակ կը պատահին), clairvoyanceի երեւոյթները ընդհակառակը մեր կամքին ու թելադ-

րութիւններուն համաձայն առաջ կուգան այսինքն թէ clairvoyance գործիք մըն է զոր կը լարենք եւ մեր ուզածին պէս փորձի կ'ենթարկենք իր կարողութիւնը:

Հոգեբանական իրողութիւններու այս խորհրդաւոր շրջանակին մէջ քիչ քիչ տեսութիւններ եւ փորձեր կատարուած չեն նոյն իսկ ականաւոր գիտնականներու ձեռամբ, եւ շատ մը ցնորք համարուած երեւոյթներ այսօր լրջօրէն սկսած են զբաղիցնել միտքերը: Այս կարգէն են բոլոր վերջ յիշուած երեւոյթները télépathie, clairvoyance եւն. որոնց վաւերականութիւնը սնգամ մը ընդունելէ յետոյ՝ անշուշտ մարդկային միտքը պիտի վաղէր որոնելու անոնց զիտական համոզիչ բացատրութիւնը:

Բրոֆ. Ստինսի գիւտը, միանալով վերջին տարիներու շատ հոյակապ գիւտերուն հետ, այդ բացատրութեան ճամբան մեծապէս կը հարթէ: Ստոյգ է թէ télépathie կամ clairvoyance կոյրի կամ աչքերը փակ մարդու մը տեսնելէն տարբեր եւ աւելի զարմանալի երեւոյթներ են, բանզի հոս խնդիր է տեսնել հեռաւոր կամ պահուած առարկայ մը զոր միջոցի հեռաւորութիւն եւ բազմաթիւ արգելքներ կը ծածկեն ո՞չ միայն կոյրի մը՝ այլ և աչքերը բաց եղողի մը տեսողութենէն ալ: Բայց երբ ի նկատի առնենք աչքին սովորական տեսողութեան շատ սահմանափակ կարողութիւնը եւ այն շատ մը ճառագայթները՝ որոնք անզգալի են մեր աչքերուն համար, այն ատեն կ'առաջնորդուինք խորհելու թէ սովորական աչքին տեսանելի՝ լուսոյ հասարակ ճառագայթներէն գուրս ո՞վ գիտէ ինչքան ճառագայթներ կան՝ զոր եթէ զգալու կարողութիւնը ունենայինք, աչխարքն ու տիեզերքը շատ տարիներ պիտի տեսնէինք, եւ այն ատեն թերեւս ո՞չ հեռաւորութիւնը պիտի ըլլար մեր տեսողութեան, ո՞չ ալ որ եւ իցէ անթափանց պատուար: Դեռ քանի մը շաբաթ առաջ գիտնական Բրոֆ. Մ. Ն. Նալպանտեան այս սիւնակներուն մէջ իսկ խօսեցաւ Ռէօնթիէնեան եւ նրանմանօրինակ թափանցող ճառագայթներու եւ անոնց հրաշալի յատկութիւններուն վրայ, որոնք ի սպառ անզգալի են մարդկային աչաք խնդ ու կրակ տեսողութեան: Մարդկային աչքը՝ եթեբարկան թրթռումներու այս ինչ չափէն մինչեւ այնինչ չափը կրնայ զգալ. այդ չափը անցնող եթեբարկան աւելի արագ թրթռումները որոնք ուրոյն ուրոյն յատկութիւններով կ'արձուցանուին, իրեն համար իրեւ թէ գոյութիւն չունին: Անթիւ անհամար անտեսանելի, անզգալի ճառագայթներ, տիեզերքի ամենէն հեռաւոր կողմերէն արձակուած, կը թեւածին մեր շուրջը եւ անհունութեան բոլոր բովանդակ պատկերները կը բերեն մեզի: Ո՞վ պիտի տայ մեզի այդ բոլորը տեսնելու, զգալու կարող հրաշալի աչքը . . .

Այս խորհրդածութիւնները կ'առաջնորդեն զմեզ սա եղբայրացութեան թէ, որովհետեւ առարկայ մը մեր անմիջական տեսողութեան տակ չիյնար, ատկէ անպատճառ չի հետեւիր թէ այդ առարկային տեսութիւնը կարելի չէ՞, գոնէ ինչ ինչ պայմաններու տակ: Եւ անգամ մը այս տեսակ կարելիութիւն մը ընդունելէ յետոյ՝ ա՛լ փակ աչքով տեսնելու, քնաչըրջիկութեան, հեռազգացողութեան, clairvoyanceի եւ վերջապէս բոլոր հոգետեսութեան երեւոյթները բնական եւ կարելի իրողութեանց սահմանին մէջ կը մտնեն:

Իրաւ, այս բոլորը դեռ չեն բաւեր լիակատար բացատրութիւնը տալու հոգեբանական այս երեւոյթներուն եւ կըրնայ հարցուիլ թէ մարդկային զգացողութիւնը ինչպէ՞ս է որ կը ստանայ երբեմն ա՛յնպիսի գերզգայնիկ յատկութիւններ որոնցմէ զուրկ է հասարակօրէն: Ասի անշուշտ կախում ունի ինչ ինչ խորհրդաւոր ազդեցութիւններէ եւ յատկանիւն է հոգեբանական ինչ ինչ վիճակներու որոնց գիտական վերլուծումը դեռ անծանօթ կը մնայ մեզի:

Մարդկային հոգին տակաւին ինչքա՛ն խորհրդաւոր ու հրաշալի կողմեր ունի որոնք դեռ ուսումնասիրուած եւ ի վեր հանուած չեն . . . :

ՅՈՎ. Հ. ԳԱԶԱՆՃԵԱՆ

ՀԱՅ ԴՊՐՈՒԹԻՒՆՔ

ՈՍԿԵՂԱՐ ԵՒ ՎԵՆԵՏԻԿ

Ժ. (*)

ՀԱՆԳԱՄԱՆՔ ՈՍԿԵՂԻՆԻԿ ԼԵԶՈՒԻՆ

Աւելորդ պիտի ըլլար դիտել տալ Բագրատունւոյ գործերէն քաղ հանուած միւս քանի մը հատուածները, զոր Հ. Ղազիկեան կը ցուցադրէ չտեսութեամբ, քանի որ ամէնքն ալ, Թէոփրաստի թարգմանութեան լեզուին պէս, խառն հայերէնով թարգմանուած կամ յօրինուած են, ԺԹ դարու գրաբարով պարզապէս, եւ կարելի չէ գտնել էջ մը բան Ոսկեղարու հայերէնով գրուած:

Բայց կ'ուղեմ անդադառնալ Ռասինի երգոց Հիւրմիւզեան թարգմանութեան, ուրիշ վերապատուելին քանի մը տող մէջ բերելով՝ զժբախտութիւնը ունեցած էր բազդատութեան դնելու Գարագաշի յանգաւոր թարգմանութեան եւ իմ անյանգ (հայկ. չափով) թարգմանութեան հետ: Արդ, այս վերջիններուն մէջ մեկ բառ, ջկայ որ օտար եղած ըլլայ Մեսրոպեան լեզուին: Կրնա՞ն ցոյց տալ, եթէ

աղէկ հասկցուեցաւ թէ ո՞րն է Մեսրոպեան լեզուն: Իսկ Հիւրմիւզի թարգմանութեան մէջ գործածուած սա բառերը, կամառք, օղակառոյց, բազմաշող, վե՛ն եւ վե՛սմ, խտոր, համասփիւռ, ածել քող եւ երկնածիր, մեր Ոսկեղարու ո՞ր հեղինակին քով տեսնուած են, ազէ ցոյց տուէք, Հ. Ղազիկեան, — որպէս զի ձեր բանասիրական առկայծեալ կանթեղը բարբորի չմարի ի մէջ այլոց՝ ի՞նչ ըսել է «Օղակառոյց» ըզձեզ յերկինս կախեաց» չիւնբէ՞ն է այս խօսքը թէ հայերէն, եւ նոյն իսկ ո՞ր դարու մէջ ըսուած է լուսաւորներու համար՝ թէ օղակառոյց կախուած են երկինքի մէջ: Թո՛ղ բառերը, բացատրութիւնը համաձայն է պատկերին: — Ազէ՛կ որ Ռասին մեռած գացած է ու չէ տեսած իր օղակառոյց կախուած լուսաւորները . . . Երկնածիր կամարին: — Հապաքող ածելը. ուրիշ՝ գտնուած է արդեօք այս ոսկին քանի որ յայտնի է թէ քող արկանելն է հարազատ հայերէն: Ածել բայով բազմութիւ ստութիւններ կան, զոր օրինակ՝ ածել գօտի, ածել կամար, ածել ապտակ, ձայն ածել, աղամատուկ ածել, ալիս ածել, աւել ածել, ստուերաւս ածել, ալն ածել, կին ածել, եւ այլն. բայց քող ածելը Հիւրմիւզ ի՞նք ստեղծած է ԺԹ դարու գրաբարին համար յատկապէս: Հին հայերէնին մէջ բազմութիւ ու բազմազան են այս ստութիւնները, եւ Մեսրոպեան լեզուին պերճութիւններէն մին կը կաղմեն. բայց ա՛լ կարելի չէ այս կարգի աստութիւն մը ստեղծել մեռեալ լեզուի մը մէջ, որ չի ներեր իր մարմինը խաղալիկ ընել մեր քմաց. ապա թէ ոչ՝ պիտի կըրնայինք ստեղծել փող ածել փոխանակ հարկանելի, բմբուկ հարկանել՝ փոխանակ հարկանելի, գմտաւ բերել՝ փոխանակ ածելի, ի մտի պանել՝ փոխանակ ունելի, նաեւ յուշ բերել, միտ տալ, ունկն տալ, լեգոս արկանել եւ այլ թիւրաւոր անհեղեղ ասացուածքներ, որոնցմով լեզուն պիտի գլորէր իյնար կորստեան խորխորատը, մատնուելով աղճատմանց ու խորթութեանց: Ասոնք հարստութիւն պիտի ըլլային թէ կեղծ ոսկիներ . . . նորագոյն ոսկեղարներ յարգարելու համար վե՛նե տիկցուց:

Եթէ ասոնք եւ այսպիսիք ճոխութիւն կամ պերճութիւն կաղմելու կարող ըլլային Հայ լեզուի մէջ, ինչո՞ւ ուրեմն Հեկլենաբանութեան շրջանի մատենագիրք, օրինակի համար՝ Սորենացի, Գաւիթ եւ Մամբրէ, միւս եւս ճոխութիւն կամ պերճութիւն աւելցուցած չհամարուէին հին մատենագրութեան մէջ. ո՞չ ապաքէն յունական կաղմութեամբ եւ հայերէն հընչմամբ հազարաւոր բառեր յօրինեցին, եւ այս կերպով լեզուին մթերքը ճոխացուցած (°) եղան. անոնց եւ նմանեաց չե՞նք պարտիր միթէ սա հեկլենական բառերը իրենց մատենագրութեանց մէջ, ինքնա

զիր թէ թարգմանութիւն. Բաղդատել (—համեմատել, հարկանել՝ կշռել, բնդ միմեանս), Գերագանց, գերագանցել (—առաւել, առաւելու, գլել, անցանել զանցանել), Վերձանել (—ընթերցուել), Ներգործել (—ազդել, յաշողել), Ներնակ (—հակառակ, բնդդիմակաց), Շարագիր (—մատենագիր), Տրամադրել (—առնել, յարգարել), Ապացոյց (—ընծայութիւն), Բացատրել (—մեկնել), Շարաձայնութիւն (—միաբանութիւն), Տարացոյց (—օրինակ), Համարոտ (—արոտակից, բարձակից), Գերագոյն (—վերին, վերագոյն), Յարաբուղիս (—մշտաբուղիս), Յարագրել (—զնել, առընթեր, յարել, կցկցել), Ներկայ (—մօտ, մօտաւոր), եւ որ ի կարգին, յունական ոճով յօրինուած ասոնց նման հազարաւոր բառեր, — որոնք կը վխտան վե՛նե տիկցուց նոյն իսկ մեծագոյն հեղինակին կամ թարգմանչին գրուածոց մէջ, հարազատ հայերէններուն հետ քով քովի, համապատիւ, անխտիր Հարկաւ ոչ ոք կրնայ իրաւունք ունենալ այլոց ճաշակին դատաւոր ըլլալու. բայց զարմանալին այն է որ Հ. Ղազիկեան եւ նմանիք՝ իրենց կուռքերը Ոսկեղարու սեղանին վրայ գետեղելու յաւակնութիւնը կրնան տածել տակաւին, կամ կաճառակից ընելու զանոնք Մեսրոպեան դարուն մատենագրաց, որոնց յետնագոյնն անգամ չպիտի ուղէր յօժարիլ այդ դասակցութեան պատուոյն:

Բաղրատունի խելամուտ չէ՞ր եղած սակայն, վերջէն անշուշտ, ոսկեղինիկ լեզուի հանգամանքին, զոր վիճենացուց Գարագաշին նախահարք ի լոյս բերին, ԺԹ դարու կէսէն առաջ, յետ ընդ երկար հետազօտ խուզարկու ուսումնասիրութեան: Ես ժամանակակից չեմ եղած Բաղրատունւոյ, եւ ոչ իսկ տեսած եմ մեծանուն մատենագիրք. բայց Ա. Գարագաշի — որ իր կեանքին մէջ երբեք անափառութիւն չէ ունեցած, — Բաղրատունւոյ բերնէն իսկ լսած է սա խոստովանութիւնը՝ թէ «Մենք վերահասու եղած ենք վիճենական գիւտին կարեւորութեան, Մեսրոպեան դարուն եւ յաջորդական դարերու մէջ եղած անհուն խորութեան. բայց այլեւս չենք կրնար ետ դառնալ եւ ձեր շաւղին հետեւել:» Այս իմաստով, եթէ ոչ բառ առ բառ, խօսած է Բաղրատունի եւ Ոսկեղարու մասին իր նպաստաւոր տեսութիւնը պարզա՞՛ Ա. Գարագաշի, հոս Պոլիս, Տիւրքիանց բնակարանին մէջ ի Գուրուշէ՛մէ, երբ Բոսուէի թարգմանչիը այցելութեան գացած էր օր մը Հոմերոսի թարգմանչին: Հարք Ղազիկեանք գոցէ առասպել համարեն այս պատմութիւնը. բայց ինձի համար, եւ ամէն անոնց համար որ մօտէն կը ճանչնան զԳարագաշ, ճշմարիտ է պատմութիւնը, վասն զի գիտենք եւ կը վկայենք խղճի մտօք՝ թէ այս պատկառելի ձերուին սուտ ալ երբեք խօսած չէ իր կեանքին մէջ, — եւ

(*) Առաջին ինը յօդուածները վերջերս հրատարակուած են Բիւզանդիոնի մէջ: Մ. Խ.

պատճառ ալ չէր կրնար ունենալ առասպել յերկրելու ի նպաստ դատի մը՝ որուն արդարութիւնը յազմանակած էր արդէն բանասիրական աշխարհի առջեւ:

Եւ ի՞նչպէս Բագրատունւոյ նման եզական տաղանդ մը կարող չըլլար գնահատելու Մեսրոպեան ժամանակին եւ յաջորդ ժամանակաց հայերէններուն անբաւտարբերութիւնը, այսինքն՝ առաջնոյն պարզութիւնն ու կանոնաւորութիւնը, գեղեցիկ ճաշակն ու պերճութիւնը, պէսպիսութիւնն ու զօրեղ հայկաբանութիւնը, որոնցմով կը գլէ կ'անցնի բոլոր բովանդակ յետին դարուց մատենադրական լեզուները՝ հեղինակութեանց եւ թարգմանութեանց մէջ առ հասարակ: Օրինակի համար, Հ. Ա. Բագրատունի, որմէ բնագաղտնիք չունէր Հայ մատենագրութիւնը սկիզբէն մինչեւ ժԸ դար, կրնա՞ր նշմարած չըլլալ այն զգալի տարբերութիւնը՝ զոր աչօք բացօք կարելի է տեսնել հետեւեալ երեք հատուածներուն կրկին թարգմանութեանց մէջ, — առաջինը կատարուած Մեսրոպեան լեզուով, եւ երկրորդը՝ ԺԱ. դարու մատենագրի մը ձեռքով հաւանականաբար:

1.—«Բայց զպահս եւ զսրբութիւն մի՛ ոք համարեսցի յերկիւղ եւ ի տաղտկութիւն. զի ոչ եթէ ձեզ է ահագին, այլ բնութեան դիւաց: Զի թէպէտ եւ լուսնահար ոք իցէ, ցոյց նմա զօրինակ պահոց եւ գտանի քան զլէմանչարժ, տագնապեալ յերկիւղէ եւ սարսեալ եւ որպէս երկաթի կապանօք կապեալ, եւ մանաւանդ առաւել եւս՝ յորժամ տեսանիցէ զզուգակիցն իւր զազօթալ իսկ արդ յորժամ թըշնամեաց փրկութեան մերոյ այնպէս ահաւոր իցէ եւ ահագին, ապա արժան է սիրել զնա եւ մերձենալ առ նա, ոչ ակն ինչ անել ի նմանէ. զի թէ խորչել արժան իցէ, յորկորստութենէ և յարեցութենէ, եւ ոչ ի պահոց:»

1.—«Բայց մի՛ ոք վարկցի ահաւոր իշխան զպահսն լսելով. քանզի ոչ ձեզ է ահաւոր, այլ դիւացն բնութեան: Եթէ լուսնոտ ոք իցէ, ցոյց նմա զպահոցն դէմս եւ քան զքարինս անչարժագոյնս կայ մնայ յերկիւղն մածեալ եւ իրր կապանօք իւրք արդելեալ. եւ յաւէտ՝ յորժամ տեսանիցէ ընդ պահսն խառնեալ զբոյրն պահոց եւ զլծակից զազօթանս . . . Արդ յորժամ թշնամեաց կենաց մերոց այնպէս ահաւոր է, սիրել զնա եւ ողջունել՝ այլ ոչ երկընչել պարտինք. զի եթէ երկնչել պարտիցէ, յորկորստութենէ եւ յարեցութենէ, եւ ոչ ի պահոց:»

2.—«Բայց քանզի այնպիսի են մեղք, որ ի բազում մոլորութիւն անմտութեան ընկղմեն զանձինս մեր. որպէս արեցութիւնք եւ գլխագարութիւնք ունիցին զոք, եւ նա ընդ վար եւ վայրապարբան գազուչեալ շրջեսցի, եւ եթէ պատահեսցէ նմա խորխորատ կամ քարանձաւ եւ կամ

զինչ եւ հցէ վնաս, յանխնայ եւ յաներկիւղ անկեալ կործանեսցի, այնպէս եւ որք ի մեղս ըմբռնեալք իցեն՝ իրր եւ յարեցութիւն անառակութեան ի գործս ցանկութեան կապեալք եւ կաշկանդեալք, լեալք եւ պաշարեալք են եւ ոչ գիտեն զինչ գործեն. ոչ զմտաւորս տեսանեն եւ ոչ զհեռաւորն ճանաչեն:»

2.—«Բայց այնպիսի են մեղք, ի բազում անմտութիւնս արկանեն զմեր անձինս. եւ իբրեւ արեցութեամբ եւ խելագարութեամբ ըմբռնեալք, վայրապար եւ անտախ բերեալ լինին, եթէ ի խորխորատ եւ եթէ ի գահալիժութիւն եւ եթէ այլ ինչ ի ներքոյ կացցէ՝ անկանին առանց պահպանութեան. նոյն պէս եւ որք ի մեղսն յարձակին, իբրեւ դժնդակ իմն արեցութեամբ գործոյն ցանկութեամբ ըմբռնեալք ոչ գիտեն զինչ գործեն. ոչ զմերձակայս եւ ոչ զհանդերձեալսն տեսանեն:»

3.—«Այլ ասիցէ ոմն՝ եթէ ջան դնէ եւ տկարացուցանէ զզօրութիւն մարմնոյ: Այլ որչափ արտաքին մարդն մեր ապականի եւ տկարանայ, նոյնպէս եւ ներքին մարդն մեր նորոգի օր ըստ օրէ: Զի եթէ կամիցիս ճամարտութեամբ լսել եւ հարցանել եւ զչափ առնուլ զիրացն, առաւել եւս առողջութեան գտցես զնա մայր: Եւ եթէ իմոց բանիցս ոչ հաւատաս, լեր տեղեակ ի բժշկաց եւ ուսիր ի նոցանէ, եւ նոքօք հաւանեսցիս եւ ի միտ առցես, որք զնուազութիւն մայր առողջութեան կոչին: Զի զախտս զխոց եւ զցաւս ոտից եւ զթալիւմն յանկարծակի եւ զձանրութիւն ապականութեան ստամոքսաց եւ զլըրզողութիւն եւ զայտմունս եւ զզայրացմունս մարմնոյ եւ կամ բիւր ինչ աղխս բազմութեան ախտից յորկորստութենէ եւ ի փափկութենէ դնեն:»

3.—«Մաշեն զմարմինս մեր, առնն, եւ տկարագոյն առնեն: Այլ որքան արտաքին մարդս մեր ապականի, այնքան ներքինն նորոգի օր ըստ օրէ: Մանաւանդ եթէ ախտօրեցես հարցափորձել զիրոն, քաջողջութեանն գտանես զպահսն մայր: Եւ եթէ իմոց բանիցս անհաւանիս, զմանկունս բժշկացն հարց յաղագս այգորիկ, եւ նոքաքեղ յայտնագոյնս ասացնն՝ որք զկարստութիւնն մայր առողջութեան կոչեն: Իսկ զսրտացաւութիւնն եւ զգլխածանրութիւնն եւ զխելագարութիւնն, զլըրզողութիւնս եւ զայտմունս եւ զփքացմունս եւ զբիւր զայրոց եւս ախտից զուղխս ի փափկութենէ եւ ի շատակերութենէ լինել առնն:» (Ճառք Յով. Ոսկ. Տպր. Վեն. 1861, էջ 26, 34 եւ 42):

Թէ այս կրկին թարգմանութեանց ո՛րն է ընտիրը, ճաշակաւորն ու գեղեցիկը, ի մի բան՝ Ոսկեղարեան թարգմանութիւնը, մասնաւոր ծանօթագրութեան հարկ ալ չկար վերահասու ըլլալու համար: Բայց Վենետիկեան Դպրոցը, 1861ին, — ինչպէս ցարդ, — բոլորովին անիրազեկ այս ճամար-

տութեան, ընտիր ու նախամեծար կը համարի երկրորդ թարգմանութիւնը փոխանակ առաջնոյն, եւ հազիւ ստորիջեան տեղ մը կուտայ բուն ընտիր հատուածներուն, ո՛չ իսկ երկրորդ քարգմանութիւն կոչելու արժանի համարելով բուն առաջին ընտիր թարգմանութիւնը, թէեւ միեւնոյն ժամանակ ոգ յետին դարուց յօրինուած կ'անուանէ զայն, — ըսել ուղեւիզ թերեւս թէ է — Ը դարերէն մնացած է: Ահա նոյն իսկ իր (Վենետ. Դպրոցին) վկայութիւնը, զոր կր տեսնենք նոյն տպագրութեան մէջ (էջ 26) . . . :

Ստորեւ երեքուս մարթ էր երկրորդ թարգմանութիւն կոչել, եթէ անխտոր և ճշգրիտ զտարս իմաստիցն պահէր ընդ վերոյն համաձայն եղևը ընդ յոյն բնագրին. այլ յայտնապէս երեւի զի պարզաբանութիւն է նորս հանդերձ յաւելուածով ուրեք ուրեք, թէպէտ եւ ոչ յետին դարուց յօրինուածս:

Ուրեմն բացայայտ ճամարտութիւն է թէ Վենետիկեան Դպրոցը, գոնէ մինչեւ 1861, նոյն իսկ չի գիտեր ու հետեւաբար չի կրնար դնահատել թէ ո՞ր լեզուն է Ոսկեղարեան եւ ո՞րը՝ յետնագարեան: Ո՛չ ապաքէն նոյն ինքն Հ. Բագրատունի «Վիւմագոյն վարժապետ» ժամանակամիջոցը, այսինքն՝ Մեսրոպեան լեզուին տեւողութիւնը, մինչեւ է զար կ'երկարաձգէ (Տես ի պէտս Զարդ. էջ 630): Եւ այս լարիւրին թոսային վիճակին մէջ ալ ի՞նչ զարմանք թէ Ղազիկեան ոմն, — եւ մեծ ու փոքր բոլոր Ղազիկեանք, — միամտութիւն ունենան իրենց ոսկեղօծ կուռքերը Սահակայ եւ Մեսրոպայ բարձակից հոչակելու, կամ Թեոփրաստի թարգմանիչը կողբացւոյն ալ կողմը բազմեցնելու:

Հիմայ տեսնենք ԺԹ դարու (Վենետիկեան) գրարար լեզուն Վիեննական Դպրոցին ոսկեղինիկ լեզուին քով:

6. ԳՈՒՐԳԷՆ

Ե Ր Կ Ր Ի Ս Տ Ա Ր Ի Ք Ը

Երկրի տարիքին վրայ գիտուն անձանց կողմէ ենթադրութիւններ եղած են հետեւեալ կերպով: Սըր Ուիլիլմ Թոմսըն երկրիս հեղուկ միջակին հաստատուն զանգուածի փոխուելով՝ պաղելու ժամանակամիջոցը 400,000,000 տարի կը հաշուէ, սո ենթադրութեամբ թէ, արդէն երկրաբանական պատմութեան սահմանը 100,100,000 տարի է և ակէտ առաջ երկրիս մակերեսը անկարծար էր կենդանական և բուսական աշխարհի անման: Պըքլէնտ կ'ըսէ թէ աշխարհի ստեղծագործութենէն մինչեւ հիմա, միլիոնաւոր տարի է, սակայն չի ճշդեր այս տարիներու թիւը: Տր. Բրոլ ժայռերու հնութիւնը 60,000,000 տարի կ'ենթադրէ մինչդեռ Տր. Հոթըն 200,000,000 տարի:

Չ Ա Ն Ա Չ Ա Ն Ա Յ Բ Ո Ւ Բ Է Ն Ե Ր

Սանտուիչի բնակիչները ունին 12 այրուբէնի զիր, Իտալացիները 20, Երբայցիք 22, Յոյները 24, Լատինները 25, Գերմանացիք 26, Անգլիացիք 26, Սպանիացիք 27, Արաբացիք 28, Պարսիկները 32, Հայերը 38, Ռուսերը 41, Եթովպացիք և Թամարը 202, Ապիսինացիք 208:

Մեր գրականութեան մէջ «Իրասկ» յաշողեցաւ բողոք համակրելի անուն մը, որ կարծես զուր ու աղօթք կը յիշեցնէ: Գաւառի այդ ինքնատիպ գաւառի, ի բաց սառեայ այն բազմաթիւ արձակ յօդուածները, զորս հոս հոն գրած է, հիւսած է նաեւ մէկ հանրի բանաստեղծութիւններ զգացումով եւ պարզութեամբ լինուն: Յետագայ կտորն այ, զոր բարեկամ մը յանձնած է մեզ, մէկն է անուցմէ. սիրով կը հրատարակենք զայն, մեր կողմէ յարգանքի բաժին մը ունեցած ըլլալու համար այն հանդիսական արարողութեանց մէջ, որոնք վաղը կը կատարուին «Իրասկ» յիշատակին:



Եկ, իմ գրիչ, իմ արտակից մըսերիմ,
Յարեռու մեջ, ո՛հ, քեզ միայն կը փարիմ.
Եկուր, քաջութիւն քեզ հետ մեր հին խեղճ խուցիկ,
Արցունք քափեմք, ըսեմք ողբեր սառուցիկ:

Ինչ աչ ինձ պէս փրսած ճիւղն ես ծառի մը,
Կորուսեր ես գեղ, գոյն, ինչպէս ես ինչ.
Ժակն խորշակ մը զիս աչ ձրգեց դողախար,
Երկուս աչ արդ վրէժս, չոր փայտ եմք նիւսար:

Մասներս զարկած չեմ ո՛չ իրենար, ո՛չ դաշնակ,
Նըւագ, սրբիւնգ, անկեմ ինչ դու ես միեմակ.
Ծայրովդ արիս կը դայիմք նուրբ քեզերուն,
Եւ դուրս կուգան եղանակներ ոչորուն:

Ես չեմ բռնեմ փունջ մը այնքան համոյցով,
Որքան զրբիչս իմ դողդոջուն աչ ձեռնով:
Ոսկի, արծաթ չեմ ձրարեմ, չեմ պահեմ,
Գրչիս ծնունդ միայն, խոկեր ու խոհեմ.
Չորս կը փարսեմք բուրբերու մեջ սպիտակ,
Անա բոլոր իմ անգին գունձ ու վասակ:
Երբ կը փակուիմ չորիկ սեղեակն իմ ներքին,
Եւ կուսամ կուրծս սեղանին չոր սպիտակին,
Իսկոյն կ'առնում զրբիչս նրբին եւ սիրուն,
Ու կը յանձնեմ վրդով արիս հովերուն:

Անդ կը բացուի աչքիս առջեւ սիւղերք,
Որ հորիզոն չունի, ո՛չ ծայր, ո՛չ եզերք.
Ու ես բողոք իմ մարմնեղեմք նեղ սնոր,
Կը վերանամ սիրած սեղերս անծանոր,
Արշալուսոյ ծոցին կ'աչքեմ ու ետք,
Հանգիստ կ'առնում վերջալուսոյ բոց գիրկը:

Կայծեր կ'առնում ես մշտապէս ցոյցերեմ,
Որք ըստառում չեմ սար քեզ միջս կ'այրեմ.
Ո՛հ, չեմ ուզեր օսար կրակ—սեր աշխարհի,
Թող երկինքի սուրբ կրակով զոնս այրի:

Բարեկամներս կ'ըսեմ ինձ քե—«Չես զըւարթ,
Մրթե արցունքդ, մ'ըզար այդքան սքիւտուր մարդ:»
Աշխարհի մեջ իմ բաժին ցաւ ե ինկեր,
Այդ միակ չեմ, գրիչս ինձ միջս ե ընկեր:

Թող ախտեր քիւր պատեմ իմ անձս՝ ցարոց վարժ,
Անկողնոյս մեջ պատկիմ հիւսնդ ու անշարժ,
Բողոր մարմինս անդամալոյժ քոյ շինի,
Այդ, Աստուած իմ, աչ ձեռնս պահեմ կենդանի:

Երբ կամիս ան լեզուս աչ, բայց ո՛վ Տեւ,
Ո՛հ, կ'աղաչեմ զիս իմ գրչես մի գասեր:

Ու երբ մեկնիմ այս սառուպեայ աշխարհին,
Ճերմակ պատեմք ու սեւ հողեր զիս ծածկեմ,
Ե՛կ, ո՛վ գրիչս ինձ պէս մաշած ընկեր իմ,
Իսպաղիս մեջ եկուր, դարձեալ քեզ փարիմ:

Թող քեզ ղնեմ մասներուս մեջ մոռնեղեմ,
Երկու չորցած ճիւղեր մեկեղ քոյ քաղեմ:

Գ Ի Ս Ա Կ Ա Ն Ն Ի Ծ Ե Ի Ը

Ք Ն Ն Ա Դ Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

Ե Ի Գ Ի Ս Ա Կ Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

ԱՌԱՋԻՆ ՅՕԴՈՒՄԾ

Նոր դարու մը սեմին ներս դեռ այն ինչ մտած, կարգ մը անգլիացի գրագէտներ նոր եւ յանդուգն յայտարարութեամբ մը սկսան ցաւ յայտնել որ գրականութիւնը կը տուժէ քննադատութեան չգոյութենէն, եւ թէ, հետեւաբար, դրական աշխարհը խառնափնթոր կացութեան մըն է մասնուած, որուն մէջ միջակութիւններ եւ նոյն իսկ ոչնչութիւններ սրժանիքի պատկը կ'որոնեն, պատուոյ տիտղոսները իրենց սեպհականելով անպատկաւորէն: Բննադատութեան արդի տկար վիճակին վրայ ողբացողներէն մին, որ միանգամայն ամէնէն կատարի բողոքարկուններուն շարքին մէջ մը գտնուի, կ'ըսէ թէ գեղարուեստները որ ըստ օրէ ստորին եւ մութ խաւերու մէջ կ'իջնան:

Ephemera Critica հեղինակը իրեն զազափարակից ունի երկու ամերիկացի գրադատներ, որոնցմէ մին սա պէս կը խօսի. «Մեր օրերուն մէջ մարդ պարզապէս կը ձանձրանայ սա տխուր ճշմարտութիւնը յաւիտենապէս կրկնելով թէ Անկլիո-Սաքսոն գրական աշխարհին մէջ քննադատութիւնը գրեթէ անյայտացած է այլեւս եւ ինչ որ հանրութիւնը կը կարգայ քննադատութիւն անուան տակ, ամէն բան է բաց ի քննադատութենէ:

Երկրորդը՝ ոչնուազ պատրաստակամութեամբ կը խոստովանի թէ «Ժամանակակից գրական անկումը իրողութիւն մըն է, զոր կարելի չէ ուրանալ»:

Ու բողոքող քննադատներու այս երրորդութիւնը բարձրաձայն կ'ազգակէ եւ օգնութեան կը կանչէ այնպիսի քննադատութիւն մը, որ խարաղանէ եւ հարուածէ միջակութիւնները, որոնք հանրային կարծիքին առջեւ անուն մը շահած են: Պէտք եղածը խարաղանն է, որ արուեստի տաճարէն դուրս պիտի վանէ գրականութեան լուծայափոխները:

Փրկութեան այս կոչը արձագանգ գրտած է արդէն ամէն դասակարգի, բայց մանաւանդ գրականութեամբ հետաքրքրուողներուն մէջ, որոնք արդար ցասում մը կը զգան անարժան համբաւներու տիրապետման վրայ: Եւ ամէն մարդ որ ողջախոն միտք մը ունի, բնականօրէն չափազանց կը զրգուրի ամենօրեայ կամ շաբաթական թերթերու մէջ կարգալով գրախօսականներ, հապճեպով եւ կողմնակցութեամբ գրուած քննադատութիւններ որոնց մէջ կ'ըսուի թէ այս ինչ անուն վիպագիրը իրապէս հաւասարեր է թէքրելի կամ Հաութօրնի, եւ կամ թէ՛ այս

ինչ նորեկ բանաստեղծը իր ոտանաւորներուն մէջ յաջողեր է զնել Քիջի ճոխ գեղեցկութիւնը, Ուօրտուօրթի մը սուր իմացականութեամբ օժտուած ըլլալով:

Բայց այդ երեք քննադատներուն բողոքին եւ բարկութեան պատճառը որքան ալ հիմնական ըլլայ, պէտք չէ կարծել որ ներկային այս ողբալի կացութիւնը նոր երեւոյթ մըն է գրական աշխարհին համար: Բոյի մեռնելը վաթսուն տարին անցաւ. բայց Բօ իր ժամանակին բողոքողներուն մէջ ամէնէն կորովին էր Բօ ալ այսօրուան անգլիացի եւ ամերիկացի քննադատներուն պէս կ'ողբար ժամանակակից քննադատութեան անկումը եւ կը պնդէր թէ անհրաժեշտ է այնպիսի քննադատութիւն մը, որ իր հզօրութեան շափ ըլլար նաեւ ահագրեցիկ:

Մաքրի, ուրիշ անուանի քննադատ մը, ութսուն տարին անց յոյն օրինակ գաղափարներ կ'արտայայտէր, ըսելով թէ «բանաստեղծութիւն մը կամ վէպ մը, որքան որ ալ արհամարհելի արտագրութիւն մը ըլլայ, ամենայն դիւրութեամբ կը գրունէ իր գովաբանողները, օրաթերթի, շաբաթաթերթի կամ ամսեայ հանդէսի մը մէջ»: Ասկէ դատ Մաքրի կը պնդէր թէ անտեղի գովասանութեանց պատճառած վնասները շատ մեծ են. «պղտիկ չարիք մը չէ, երբ փառքի տաճարին պողոտաները կը լեցուին ու կը փակուին ազնկայոյզ եւ կուռասէր սնապարծներու բազմութենէն. հոն ամէնքը զիրար կ'արմկահարեն, իւրաքանչիւրն ինքզինքին ճամբայ բանալ կ'աշխատի եւ թէպէտ չի յաջողիր մուտք մը գտնելու, բայց արգելք կ'ըլլայ որպէս զի ներս մտնելու իրաւունք ունեցողները կարենան առաջ անցնել»:

Արդ, եթէ երբէք անգլիական քննադատութեան արդի փիճակը միտարարական չէ, գոնէ անկարելի է ուրանալ որ Անգլիացիք իրենց նախահայրերուն ունեցած զիրքէն նուազ բարձր չեն այսօր: Ընդհակառակը, անգլիացի գրողէտ մը գոհունակութիւն իսկ կը յայտնէ իրաց կացութեանէն, նկատելով սր այսօրուան թեթեւութիւնը եւ սնապարծութիւնը Մաքրիի ու Բոյի օրով ալ գոյութիւն ունէր, եւ ատով հանգերձ, այսօր երկու յարձակողական գրիչներուն գուշակութիւնները միշտ ճշմարիտ չեն եղած: Բայլ մըն ալ առնելով զէպ յառաջ, կրնանք թերեւս յանգիլ սա եզրակացութեան. քանի որ զիտենք թէ անգլիական գրականութիւնը իսկապէս զարգացման շրջան մը բողոքեց վաթսուն եւ աւելի տարիներ առաջ, թէպէտեւ զբողոքատները այսօրուանէն աւելի աղէկ գործունէութիւն մը չունէին, ուրիշ Մաքրիի եւ Բոյի ջատագոված ու գործարած ազդու եւ հատու քննադատութիւնը այնքան պիտանի տարր մը չէ գրականութեան զարգացման համար:

Մաքրիի եւ Բոյի մասամբ ցասկոտ բողոքին, ինչպէս նաեւ Ներկայ ժամանակի գրողատութիւնէն զժգոհացող քննադատներուն խօսքերուն ետեւ երեք տեսակ ենթադրութիւն կարելի է գտնել. —

Առաջին. թէ քննադատի մը զլիսուոր պարտականութիւնն է գրականութեան խաբեմաններուն եւ կեղծարարներուն դիմակը վար առնել եւ ընթերցող հասարակութիւնը ազատել անճարակներու շահատակութենէն:

Երկրորդ. թէ անցեալին մէջ քննադատները յանձառու եղած էին այս պարտաւորութեան եւ յաջողութեամբ պսակուած էին իրենց ջանքերը: Երրորդ. թէ հիմա, քաներորդ դարուն սկիզբը մասնաւորապէս պէտք կայ այս պատժական քննադատութիւնը ի գործ դնելու:

Բայց այս երեք ենթադրութիւններն ալ կարելի չէ վաւերական նկատել, հիմնուելով գրականութեան պատմութեան վրայ. բաց աստի, անոնք իրենց անվաւեր հանգամանքէն զատ ունին այս թերութիւնն ալ որ միտքերը սխալ ուղղութեանց կ'առաջնորդեն եւ թիւրամացութիւններ կը ստեղծեն քննադատութեան ճշմարիտ դերին նկատմամբ:

Գիտական քննադատի մը համար կրնանայ պարտաւորութիւն նկատուիլ, խաբեմաներու եւ խարդախներու դիմակը վար առնելը. բայց միեւնոյն գործը պէտք չէ պահանջել արուեստի քննադատէն: Այնքան ատեն որ գրական արտադրութիւն մը կը մօտենայ գիտական երկի մը — գործօրինակ, կենսագրական գործերուն եւ պատմութեան միւս ճիւղերուն մէջ — բանորու եւ բացատրութեանց խիստ ճշգրտութիւն մը պահանջել պէտք է: Բայց երբ գրական գործ մը զուտ գեղարուեստական է, ինչպէս բանաստեղծութիւն, թատերգութիւն, վիպագրութիւն եւն., գիտական ճշգրտութեան չափանիշներ չըկան, գործը դատելու համար գիտական անաչառութեամբ եւ խստութեամբ: Ու երբ քննադատ մը ցաւալիօրէն կ'իյնայ այն սխալին մէջ թէ գրականութեան համար կան այդպէս կշիռներ եւ չափեր, զորս ինքն իր կեանքին մէջ ունի բոտ կամս գործածելու համար, արդիւնքը շատ պարզ կ'ըլլայ, բայց միանգամայն ողբալի: Անգլիական գրականութիւնը շատ յարմար օրինակ մը ունի, որ կը բացատրէ թէ ինչ կ'ըլլայ հետեւանքը. Ճէֆրիսի պէս մարդիկ, որոնք կը կարծեն թէ գրականութեան մէջ ալ կարելի է ոստիկանական ձեւերակներ ընել, կը մղուին Ուօրտուօրթի նման իրական տաղանդներու արժանիքը կազկածի տակ ձգել: Նոյն այդ Ճէֆրիսն էր որ Քիջի վրայ յարձակեցաւ անամօթօրէն:

Երկրորդ ենթադրութիւնն ալ վաւերական չէ պատմական ճշգրտութեան տեսակէտով. արդար գատողութիւն մը ընել

չէ յայտարարելը թէ անցեալին քննադատները խղճի մտօք կը կատարէին իրենց պաշտօնը, հարուածելով ապիկարները, մինչդեռ հիմակուանները աւելի կը միտին անպարտաճանաչ պաշտօնեաներու դերը կատարելու. աւելի պատկերալից ոճով մը խօսելով, արդարութիւն չէ ժամանակակից քննադատները նմանցնել թերացող ոստիկաններու, որոնք թող կուտան որպէս զի անճարակ բանաստեղծներ եւ անարժան վիպագիրներ հանրութեան զըրպանէն դրամ շորթեն:

Պէտք է ընդունիլ որ անցեալին մէկ քանի ինքնակոչ քննադատները ինքզինքնին մերթ ընդ մերթ ցոյց կուտային գրականութեան չարագործներուն. բայց իրենց բոլոր աշխատութեան արդիւնքը սա կ'ըլլար որ ուրիշներ հարուածելու պատրուակին տակ իրենց ողորմելի անձին ցուցադրութիւնը կ'ընէին: Ճէֆրի, զոր օրինակ, էտիկայրիկի մէջ եւ Ուիլսոն Պլեքլուտսի մէջ առատօրէն կը հեգնէին եւ կը հարուածէին այն հեղինակութիւնները, որոնցմէ հաճոյք չէին զգար իրենք: Եթէ իրենց դատումներուն եւ վճիռներուն մէջ անիրաւ ըլլային, ինչ որ անսովոր բան մը չէր, անոնք պարզապէս ինքզինքնին հեգնանքի նշաւակ կը դարձնէին եւ եթէ իրաւացի խօսք մըն ալ ըսած ըլլային իրենց քննադատութեանց մէջ, զարձեւալ ժամավաճառութեան զոհ գացած կ'ըլլային, քանի որ աշխատած էին փճացնել այն որ իսկապէս կեանքի գրողը չունի, որ արդէն մեռնելու է դատապարտուած:

Երբ նկատի առնենք որ տասնեւիններորդ դարու ականաւոր քննադատներէն — Սէնդ Պէօլ, Մէթիւս Արնօլտ, Լօուէլ, Էւն. — ոչ մին խղճամտօրէն հոգ ըրաւ իր ժամանակակից գրականութիւնը վիճաբանութեան ենթարկելու, պիտի մղուինք ըսելու որ շատ որոշ դանազանութիւն մը պէտք է դնել քննադատութեան եւ պարզ գրախօսականներ գրելու արուեստին միջեւ: Վերոյիշեալ մատենագիրներուն եւ անոնց հետեւողներուն ձեռքին մէջ քննադատութիւնը գրականութեան մէկ ճիւղն է, մինչդեռ գրախօսական գրելը լրագրութեան վերաբերեալ գործ մըն է: Լաւագոյնը մեռք անցընել այս է ահա գրականութեան կէտ նպատակին, մինչդեռ լրագրութեան նպատակը ուրիշ բան չէ, այլ յուր ստանալ:

Քննադատը, եթէ իր զննութեանց արժանի եղող նիւթերու մէջ սահմանափակէ ինքզինք, յաճախ պիտի մղուի խօսելու անցեալէն ժառանգուած ընտրեալ գործերու վրայ, մինչդեռ գրողատական մը գրողը հարկագրուած է նկատի առնել ներկայ ժամանակի գրական արտադրութեանց միջինը:

Քննադատութիւնը այն արուեստն է որով «առարկայ մը կը տեսնենք այնպէս

ինչպէս որ է իր խօսութեանը մէջ. այսպէս բրած է Մէթիոս Արնօլտ, որ կը շարունակէ. «քննադատութիւնը կը հնազանդի բնազդի մը, որ կը մղէ զայն աշխատելու որպէս զի բոլոր աշխարհի մէջ ճանչցուած եւ մտածուած բաներուն լաւագոյնը գիտնայ» Իսկ գրախօսական մը գրելը, որքան որ ալ օգտակար գործ մըն է, շատ աւելի խոնարհ պաշտօն մը ունի. երկու խօսքով, այն արուեստն է, որով ընթերցողներուն կը ծանօթացնենք թէ ինչ է նորագոյն հատորը, տեսակով, յատկութեամբ եւ հանգամանքով:

Քննադատութիւնը կրնայ, եթէ ո. զէ, միայն անցեալին հետ գործ ունենալ, իսկ գրադատութիւնը ընտրութիւն չունի. պէտք է նկատի առնէ անցաւոր ներկան, անոր գլխաւոր գործն է մեր ժամանակին մէկ վիպագիրը բաղդատութեան դնել զարձեալ մօր ժամանակին ուրիշ մէկ վիպագիրին հետ, եւ ոչ թէ զանոնք հարուածել անցեալին հոյակապ հեղինակներուն հետ բաղդատելով. Անիմատութիւն է, երբ դրադատ մը ինքզինք բռնադատեալ զգայ միշտ դատաստարտելու վիպական նոր հրատարակութիւն մը, անոր համար որ երկտասարգ գրողը ստորագաս է Բոյէն կամ Հաութօրնէն:

Եթէ այս հարցին վրայ աւելի ուշով նայինք, պիտի տեսնենք թէ քննադատութեան արդի վիճակէն չէ որ մէկ քանի գրողներ կը դժգոհին, այլ աւելի՛ գրադատականներ գրելու արդի ձեւէն: Ասոնք կը յայտարարեն թէ ժամանակակից անգլիական գրականութիւնը տակաւ կը նստմանայ, որովհետեւ գրադատը չի յաջողիր ի գլուխ հանելու այն գործը որ իրեն կը վերաբերի:

Անշուշտ, շատ դիւրին գործ է պարսաւել այսօրուան գրադատներու արարքները, որոնց տխուր շարքը կը տեսնուի Անգլիոյ եւ Միացեալ Նահանգաց անթիւ պարբերականներուն մէջ. բայց ո՞վ կրնայ անգլիացի թէ աշխարհի վրայ ամէն ինչ անթերի է, թէ՛ Լոնտոնի եւ թէ՛ Նիւ-Եորքի մէջ գրադատութիւնը յաճախ անխընամ կերպով կը կատարուի. շատ անգամ ալ ոչ հեղինակաւոր անձանց հձքը ինկած կ'ըլլայ այդ գործը. յաճախ գրադատական մը արդիւնք է փութկոտ եւ պատահական աշխատութեան մը եւ շատ քիչ անգամ՝ կաշառակերութեան աղբեցութիւնը կրած: Երբեմն ինամօտ, հեղինակաւոր, ամբողջական եւ անշահախընդիր է, բայց երբեմն ալ միջոց մը կը զառնայ անձնականութիւններ ցուցադրելու:

Անգլիոյ եւ Ամերիկայի օրական եւ շաբաթական թերթերուն մէջ գրադատութիւնն իր ամբողջութեան մէջ թերեւս շատ աւելի լաւ վիճակ մը ունի, քան թէ գեղարուեստներու, երաժշտութեան եւ թատերգութեանց վրայ հրատարակուած

տեսութիւնները. (այս ակներեւ գերազանցութեան պատճառը հաւանորէն ծագում կ'առնէ այն դժուարութենէն, զոր կը ներկայացնեն այս վերջինները): Իտարձեալ, գրադատութիւնը քսաներորդ դարու սկիզբը ընդհանուր կերպով լաւ վիճակ մը ունի, բաղդատմամբ առաջուանին: Այն որ ուսումնասիրած է Օլիվըր Կոլտսփիթի ասպարէզը, դիւրաւ պիտի կրնայ մտաբերել այն ողորմելի կացութիւնը որուն մէջ ինկած էր գրադատութիւնը Անգլիոյ մէջ՝ տասնեութերորդ դարուն. այդ շրջանին գրադատութիւնը ամբողջովին գրաւաճառներու իշխանութեան տակ էր: Եւ այն անձը, որ ծանօթ է Բուֆուս Կրիզուօլտի թղթակցութեան, պիտի յիշէ թէ Իրաց կացութիւնը որքան արտառոց հանգամանք մը ունէր Միացեալ Նահանգաց մէջ, տասնեւիններորդ դարու կէսին, երբ հրատարակիչ մը կոշտ կը նկատուէր, եթէ մերժէր հրատարակել նոյն ինքն հեղինակներուն կողմէ գրուած գրադատականներ՝ իրենց երկերուն վրայ: Արդարեւ միայն անոնք որ չեն ճանչցած անցեալին մէջ կատարուած գրադատումները, պիտի համարձակին ներկայ վիճակը աննախանձելի գտնել:

Հաւանօրէն, այս կարգի համոզման մը սկզբնական պատճառը սա է թէ մարդիկ հինէն ի վեր սովոր են միշտ ներկան աւելի անմխիթարական գտնել քան անցեալը: Բայց իրողութիւնները միշտ չեն ապացուցաներ այս, եւ ատով հանգերձ, այնպէս կը համարենք թէ աշխարհ հետըզհետէ գահավէժ անկումներու մէջ է: Ճիշդ է. գրադատականներու թերութիւնները բաւական ծանր են ներկային, բայց երբէք չէ եղած շրջան մը, ուր ան ըլլար լաւագոյն: Գրականութեան պատմութեան մէջ երբեք չենք տեսներ էջ մը, ուր գրադատական արուեստը հասցուած է իր կատարելութեան: Քայլ մըն ալ առնելով դէպ յառաջ, կրնանք ըսել թէ անգլիական կամ ամերիկեան, ֆրանսական կամ գերմանական ոչ մէկ հանդէս կըրցած է ցարդ գոհացուցիչ ընել գրախօսականի բաժինը, ուր անսխալօրէն, հեղինակութեամբ, նրբօրէն եւ անշահախընդրութեամբ խօսուած ըլլայ ամէն նոր հրատարակութեան մասին:

ԵՐԵՒԱԿ

ՄԻՍԹԻՔ ԽՈՒՆԿԻՆ ԵՐԳԸ

ՀՕՐԱ ՅԵՇԱՍԱԿԻՆ

Խոսկն որ սարսալ
Յրուռ իր ծաւ
Նուրբ, դեղնոս,
Բոյրեկ քոյու
Բակ մը աղո՛ւ
Անձանօր:

Եւ ծառացոյ
Խոսկն այն որ ցո՛ղ
Տայ հոգւոյն,

Բուրե մահուանդ
Կրծո՛ւ, հիւանդ
Կրցուքիւն . . . :

Ձիւնն երերուն
Շուշաններուն
Ոգեւար,
Կարե շիքեր
Խնկաչեւր՝ դեռ
Մրսե վար . . . :

Եւ երբ հրկնի
Մեծ ժառն ուր չի՛
Սիրսս աչ իւ՛,
Խուսկիկն քոյրով
Երակախոով
Կը հա՛յիւն . . . :
Ե. ԳՕԱՆՆՃԵԱՆ

ՇՈՐԵՐՈՒ ԲԱԺԻՇԸ

« Թ Ի Ի Բ Ա Կ Ն »

Քրտան սարի է, մէկ ալ աւելի
Կայ որ Տրոնը աչիկն հաճելի
Տասրակն,
Տասրակ քրտնիցով անուտ ու անցոր
Հրապարակ կ'ելլէ ամէն ցարք օր
Բիւրակն:

Թուշուք-քերթուրն ան չը երկանի՛.
Եր բոյնը շինած է... Գերսեմանի
Պուրակն.
Եւ Յիսուս Փրկչի գերեզմանին ֆով
Կը ճրկույ անվերջ խանդ ու խոյանքով
Բիւրակն:

Բանայ հանգային — առանց փրփուրի —
Հոգիներ մաքրող անհամ սուրբ ջուրի
Ծորակն,
Կարս՛գն Հաւասֆի սալակ սալակին
Յագեցում կուտայ... ոմանց պապակին
Բիւրակն:

Գրական հանդէս — ցասե եւ վրկայ —
Բա՛ն մ'արժած չէ ու չարժե անկիւայ...
— Տեսրակն:
Ծեբ պատուելի կամ անպիս քրու,
Չըլլար որ մեծէ կամ անխալ բոզու .
Բիւրակն:

Հոն երգե լուսին... հողէն ու ֆաւէն,
Հո՛ն ցաչեցունէ՛ Ենով... մարգարէն
Մարակն,
Չի — պիտի գգուաւ՛ր երէ՛ հազայի... —
Եր ձեռնով է որ շինուի մոզայի՛
Բիւրակն:

Տար Եակոբս Բրօճ. ձէնիզեանի՛
Հո՛ն կ'իթիւէ երգօր ձայնն ու իտանի
Ծոճակն:
— Խառնակ, անհաւակ ճիւղերու խո՛ր փո՛ւ՛
Թէ՛ եւ ցորակով՝ կը հոսի բորբոս
Բիւրակն:

Քարոզապատու քերք կրօնային,
Ընթերցողները պէտք չէ՛ որ նային
Բարակն:

Քուպէտեւ չընե՛ր ոսնակոյս ոսկին՝
Հըլու բարգմանն է Տիրոջը խօսքին՝
Բխուակն:

Մըցակիցն հուժկու Աւետարեբին,
Կը վառի, ինչպէս մէջ դեկտեմբերին
Կըսակն,

Եւ յարունի պէս, ամէն կիրակի
Ժողովարան ալ կ'երայ ուղղակի
Բխուակն:

Ա. ԳԻՈՐԳԵԱՆ

Հ Ա Ն Ճ Ա Ր Ե Ղ Մ Ա Ր Գ Ի Կ ԵՒ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Երկու տեսակ ամուսիններ կան, որոնց հետ ապրիլ դժուար է. — հանճարեղ և յիմար մարդիկը: Թերեւս աւելի յաճախ կին մը երջանիկ կրնայ ըլլալ յիմար ամուսինի մը քան թէ հանճարեղի մը հետ: Անշուշտ, պէտք է կարելի եղածին չափ քիչ պրպտել ներքին կեանքը այն տաղանդաւոր անձերուն, որոնց մասին մասնաւոր յարգանք մը կը տածենք. բայց ատով հանդերձ նշանաւոր մարդոց սիրային արկածները այնքան հրապուրիչ նիւթ մը կազմեն որ, ամէն ոք կը հետաքրքրուի անոնցով: Եթէ ամէնէն հասարակ սիրաքանութիւններն իսկ անդիմադրելի հրապուր մը ունին իրենց մէջ, ուրեմն ինչ պէտք է ըլլան այն սէրերը, զորս անմահներու սէրը կը կոչեն:

Երբ մեր մարմինն զանազան մասերը կատարելապէս առողջ վիճակի մէջ են, մենք բան մը չենք զգար եւ ոչինչ մեր ուշադրութիւնը կը գրաւէ. բայց ճիշտ այն վայրկեանին, որ ո եւ է խանդարում մը տեղի կ'ունենայ անոնց գործունէութեան մէջ, անմիջապէս կը գոչենք. «Օ՛Ք, ակուսու...» կամ թէ «Այ, գլուխս կը ցաւի...»:

Ամուսնական կեանքն ալ այսպէս է: Երբ այր և կին երջանիկ կեանք մը կ'անցընեն, ինքզինքնին կը մոռնան եւ ա՛լ չեն խօսիր իրենց երջանկութեան վրայ: Ասոր համար է որ մէկ ապերջանիկ ամուսնութիւն աւելի ազմուկ կը հանէ քան հարիւր երջանիկ միութիւնները: Յաւի սուր բացազանչութիւնները աւելի դիւրաւ կը լսուին քան թէ գոհունակութեան միմունջները: Ամուսնական անհամաձայնութեանց զո՛հ գոցողները փողոցներուն մէջ կը պրտան եւ կը կանչուըտան, մինչդեռ յարմար միութիւն մը կազմողները իրենց վառարանին տաքուկ անկիւնը նստած կը փսփոսան: Պատճառն այս չէ՞, որ մեծ մարդոց ամուսնական կեանքին դժբախտութիւնները աւելի յաճախակի կը լսենք, քան թէ անոնց բարօրութիւնները: Եւ երբ հանճարեղ մարդիկ ապերջանիկ կ'ըլլան, բարձրաձայն կ'ազաղակեն եւ աւելի ուշադրութիւն կը գրաւեն քան նուազ նշանաւոր մարդիկը:

Ատեն մը կար երբ ենթադրեալ կամ իրական տաղանդի տէր անձ մը առանձնաշնորհումն ունէր զիւրազրդիւ ըլլալու

եւ ընելու այն ամէն բաները, որոնք ներքին չեն ո եւ է ամուսինի: Իսկ հիմա, սա համողումը կը տիրէ թէ հանճարեղ մարդիկ պէտք է օրէնք մը դնեն իրենց կենցաղին մէջ, պարզ մարդոցմէն աւելի կանոնադաւթեամբ:

Եթէ հանճարեղ ամուսինները գիշերը ցերեկի եւ ցերեկը գիշերի փոխեն. եթէ չափէն աւելի գինովնան. եթէ ուրիշ կիներու հետ աւելի օրրարանեն. «առատաձեռնօրէն» զրամ չուայլեն եւ չկարենան հացագործին ու մսավաճառին առնելիքները հատուցանել—եթէ այս տեսակ արարքներ գործեն, ոչ ոք կը ներէ իրենց:

Կօլտսմիթ որ «Նրեշտակի մը պէս կը գրէր եւ խեղճ թութակի մը պէս կը խօսէր», թերեւս ինքզինքնին վրայ կը խորհէր երբ կ'ըսէր. «բանաստեղծի մը խօսակցութիւնը ողջխոտ մարդու մը խօսակցութիւնն է, իսկ իր գործերը՝ յիմարի մը»: Մօնղէսքիէօ կ'ըսէ. «Կուզեմ որ իմ ընտանիքս բարօրութեան մէջ ըլլայ, բայց չեմ կրնար ինքզինքս գերին ընել առտունին գործերու մանրամասնութեանց»: Բայց շահեկան է թէ մեծ մարդիկ ինչ կը հասկնան աննշան գործ ըսելով: Եւրոպացի մատենագիր մը կար որուն համար հրգե՛րը առտնին գործ մըն էր. օր մը, մինչ իր գրադարանին մէջ կ'ախատէր, սպասաւորը ներս խուժելով ծանոյց թէ տունը կրակ առած է.

—Կնկանս գնա ըսէ, պատասխանեց մարդը պաղարիւնով, այդ տեսակ գործերու կարգադրութիւնը անոր կը վերաբերի:

Սակայն եւ այնպէս, արդարութեամբ պէտք է խոստովանիլ որ հանճարեղ մարդիկ մեր օրերուն մէջ բազմատարար վարդած են այս խնդուկի հովերը եւ կըրցած են ըլլալ շատ կանոնապահ ամուսիններ: Ատեն մը մարդ մը ելաւ ապացուցանելու թէ ոչ ոք այնքան յարմար էր լաւ ընտանիք մը պահելու, իր կինը սիրելու եւ զաւակները լաւ մեծցնելու, որքան բանաստեղծ մը: Ասիկա մասամբ ճիշդ է. Լօնկֆէլլօ, Լօուէլ, Հուիդդիլըր եւ ուրիշ բանաստեղծներ շատ լաւ ամուսիններ կրցած են ըլլալ: Ուօրտուօրթ կ'ըսէ. «Մարդիկ իրենց ընտանեկան շրջանակը ապերջանիկ չեն ընե՛ր հանճարեղ ըլլալուն համար, այլ անոր համար որ բաւականաչափ խելք չունին. բարձրագոյն աստիճանի միտք մը եւ զգացումներ կարող պիտի ընէին զիրենք, որպէս զի տեսնեն եւ զգան ընտանեկան կեանքին բոյոր դեղեկութիւնները »:

Բան մը սակայն անհրաժեշտ է, եթէ կ'ուզուի որ հանճարեղ մարդը երջանիկ ըլլայ իր ամուսնական կեանքին մէջ. իր առած կինը պէտք չէ տաղանդաւոր մէկը ըլլայ: Հանճարեղ մարդու մը պէտք ունեցածը ողջխոտ կին մըն է միայն. մէկէ աւելի տաղանդներ մէկ տան մէջ մտնու

լով խանդարում առաջ կը բերեն: Անգլիոյ գրական նշանաւոր անձնաւորութիւններէն մէկուն կինը սապէս կ'ըսէր. «հանճարեղ մարդիկ մեծ սխալ մը գործած կ'ըլլան տաղանդաւոր կիներու հետ ամուսնանալով. եւ արդէն, բարեբաղդաբար շատ քիչերը այդպէս կ'ընեն: Ամուսնական կեանքի մէջ երկու հանճարներ քով քովի կ'ընեն այն ինչ որ երկու կատուներ պիտի ընէին մէկ տոպրակի մէջ,— անոնք կը դառնան ջղային, կուսասէր արարածներ, որոնք ոչ համբերութիւն ունին ոչ ողջխոտութիւն, որոնք միշտ զիրար պիտի նեղացնեն եւ ամուսնական շրջութան հակառակ ուղղութիւններով պիտի քաշեն: Իմ վրաս նայեցէք. երբէք յօդուած մը չեմ գրած, կամ պատկեր մը նկարած եւ ո եւ է խելացի գործ մը չեմ տեսած ամբողջ կեանքիս մէջ, բայց իմ ամուսնոյս փնտռած կինը կրցած եմ ըլլալ ճիշդ առ ճիշդ »:

Բայց եթէ հանճարեղ մարդու մը կինը պէտք չէ տաղանդաւոր ըլլայ, այսուհանդերձ հարկ է որ կինը կարող ըլլայ գնահատելու իր ամուսնոյն ձիրքերը. բանաստեղծին կինը պէտք չէ արհամարհէ բանաստեղծութիւնը եւ զայն կոչէ ամէնէն անուանարկիչ անականներով: Միւս կողմէ, կինը պէտք չէ նախանձի իր ամուսնոյն վրայ, եթէ սա կը յաջողի ինքզինք հոչակաւոր ընել: Հաւանօրէն, Կոմիլու կիսի կինը նախանձէ զրգեսլ էր որ միշտ կ'ընդմիջէր իր ամուսնոյն զբաղումները, այնպէս որ վերջ ի վերջոյ Կոմիլուկիոս հարկադրուեցաւ ձամբու գնել իր կինը պատճառը միեւնոյնն է եթէ հնութեան փիլիսոփաներէն մին ուխտած էր երեք տարի աչքերը վեր չբարձրացնել, որպէս զի մի՛ գուցէ կնոջ մը դէմքը տեսնէ: Յանկարծական գրգոման մը միջոցին, կին մը պատառ պատառ ըրած է իր նկարիչ ամուսնոյն պատրաստած մէկ պատկերը:

Կանանց իրաւունքներուն վրայ մէկ ուղեքննի մէջ, կին ատենաբան մը կը բացագանչէր. «Յայտնի է թէ Սոլոմոն իր իմաստութիւնը կը պարտէր աւելի իր կիներուն »: Ասիկա չափազանցութիւն մըն է անշուշտ, բայց անուրանալի է որ շատ մարդոց յաջողութիւնը կամ անյաջողութիւնը կախում ունի իրենց կիներուն նկարագրէն: Ասիկա մասնաւորաբար ճիշդ է հանճարեղ մարդոց նկատմամբ: Մտաւորական կեանք մը, չորքանքալ յաջող ըլլայ, երջանիկ ամուսնութեան մը հանդարտեցուցիչ ազդեցութեան կը կարօտի, որպէս զի չըլլայ զատն եւ չնակնութեամբ Մուր, անզլիացի մեծըրանաստեղծը շատ մը հանճարեղ մարդոց բերնով խօսած եղաւ, երբ բաւ. ինծի շոսյուրած գովեստներուն եւ ծափերուն ունայնութիւնը բմբռնելէ ետք, ընտանեկան կեանքիս մէջ գտայ լաւագոյն բան մը, զոր աչխարս ոչ կրնար տալ, ոչ ալ ետ առնել:

Գ.ՐԻՉ

ԽԱՐԲԵՐԴԻ ԳԱՒԱՌԱԲԱՐՔԱՌԸ

ԲԱՌԱԲԱՐՔԻ ՀԵՉՈՒՄԻՆ ՎՐԱՅ

Ո՛ր եւ է գաւառական լեզու կրնայ մեծ սատար մը ըլլալ մեր աշխարհաբարին կատարելագործումին, քանի որ ժողովուրդին լեզուն է: Ահա այս գաղափարով եւ անոր ուսումնասիրութեամբ զբաղող բանասէրներուն պատիկ ծառայութիւն մը ընելու նպատակով, Ծաղիկի մէջ կը ներկայացնենք Խարբերդի ու իր շրջականերուն մէջ գործածուած գաւառական բաներուն եթէ ոչ մեծագոյն, գոնէ՛ մէկ մասը:

Սակայն բաներու շարք մը ներկայացնելէ առաջ, մեր գաւառաբարբառին հրնչումին վրայ քանի մը կանոններ ըսել կարծեմ շահեկանութենէ զուրկ չսլիտի ըլլար:

Լեզուի մը բաներուն գործածութենէն ելած է կանոնը, սակայն վերջը կանոնը եղած է առաջնորդ՝ լեզուն հասկնալու:

Ահաւասիկ մէկ քանի կարեւոր կանոններ:

Ա. Ե գրերը եւ այ երկրաբարբառը յաճախ էի պէս կը հնչուին:

[Երկրաբարբառ կրնանք ըսել կարծեմ, քանի որ յ գրեր այդ տեղ ե գրի ձայն ունի:]

ՕՐԻՆԱԿ.— Մայր—մէր, փայտ—իէտ, եղբայր—եղբէր, ձայն—ձէն, այծ—էծ, ածու—էծուք, յարդ—էրդ, այսպէս—էսպէս, այնպէս—էնպէս, եւայլն, բայց ոչ հայր—հէր:

Իս, ոս, ոյ երկրաբարբառները յաճախ օ ի պէս կը կարդացուին: Օր.

Սիւն—սոն, ձիւն—ձոն, գլուխ—գլօխ, կապոյտ—կապօտ, բոյն—բոն, զոյգ—զօգ, գոյն—գոն եւայլն:

Ոյն գրեթէ միշտ օի պէս կը հնչուի, բայց ուր քիչ անգամ, ինչպէս չըլլար, տուն—տոն, մուկ—մօկ, ձուկ—ձօկ եւ այլն:

Իս երկրաբարբառը երբեմն ալ իի պէս կը հնչուի, կամ ըսենք ալ կը ջնջուի: Օր.

Ալիւր—ալիր, աղբիւր—աղբիր, արիւն—արին, եղջիւր—եղջիր, հիւսել—հիսնել եւայլն

Ինք երբեմն ալ էի պէս: Օր.

Գիւղ—գեղ, ճիւղ—ձեղ, զիւղ—գեղ եւայլն:

Ո ձայնաւորը բաներու սկիզբը երբ իրեն բաղաձայն մը կը յաջորդէ միշտ Օի պէս կը հնչուի:

Օր.— Ոսկի—օսկի, ոչխար—օչխար, օտից—օտից, ողորմութիւն—օղորմութիւն եւայլն:

Տրով վերջաւորող, կամ բաներուն մէջ գտնուող տրին ալ էի ձայն ունեցող յի պէս կը հնչուի. կամ տը բոլորովին կը ջնջուի: Օր.— Ծանտը—ձայր, սանտը—սայր, լիտը—լիր, մանտը—մայր, կոտրել—կոյրել եւայլն:

Յր եւ ձր վերջաւորող բաները ըս եւրզ կը հնչուին: Օր.— Բարձր—բարս, թանձր—թարզ, քաղցր—քարս, եւայլն:

Ս ով սկսող բաներ, որոնց մէջ ս ին բազմայն մը կը յաջորդէ, անշուշտ զիւրին հնչուելու համար սն կը ջնջուի: Օր.— Սպիտակ—սփտակ, (զիւ զերու մէջ գործածելի), ստեղծել—տեղծել, սպաննել—պաննել, Ստեփան—տեփան, եւայլն:

Հ գրերը երբեմն, երբ բառի մը վերջը կամ վերջին վանկին մէջ գտնուի, էի ձայն ունեցող յի պէս կը հնչուի: Օր.— Շահ—շայ, սահման—սայման, մահ—մայ, վահէ—վայէ եւայլն:

Գրերու ու երկբարբառներու հնչակապակցութեան վրայ քանի մը կանոններ ըսելէ ետք անցնիք մասնիկներուն:

Աճք, օճք եւ էճք մասնիկները երբոր բառի մը վերջը գրուին, անցնի Նշանակութիւնը կուտայ բառին:

Առաջին երկուքը կը գործածուին ազգականներու կամ բարեկամներու համար, իսկ վերջինը՝ յատուկ անուններու ծայրը*: Օր.—

Հօրքրանք, մօրքրանք, քեռօնք, քուրանք, մէրանք, առնանք, եւայլն:

Օրինակ վերջինին համար.

Ղուկասենք, Թորոսենք, Շուշանենք եւայլն:

Եճք մասնիկը ազգականութիւն ցուցնող բաներու մէջ մինակ թուրքերէն Ամու բառին վերջը կուգայ ու Ամուէճք կ'ըլլայ:

Ոսկ մասնիկը կը գտնուի գրեթէ ամբողջ բանջարեղէններու ծայրը: Օր.— Կորկառուկ, զնճըռուկ եւայլն:

Ոսկ մասնիկը բայի մը արմատին ծայրը գալով վիճակ, զիրք կը ցուցնէ: Օր.— Պառկուկ—պառկած վիճակի մէջ. նըստուկ, կայնուկ, եւայլն:

Տէք մասնիկով կը շինուին ազգականութիւն ցուցնող բաներու յօգնակին: Օր.— Ներ—ներուրտէք, տալ—տալուրտէք, էզբէր—էզբըրտէք, տէգր—տէգրտէք, եւայլն:

Եստան մասնիկն ալ նոյնպէս կարգ մը բաներու յօգնակիին մասնիկն է: Օր.

Մատնի—մատնեստան, բարտի—բարտեստան:

Մճե մասնիկս բառի մը սեռականին ծայրը գալով բացառական հոլով կ'ընէ: Օրինակ.—

Իմմէ, քու մնէ քորջս մնէ, եղբօրս մնէ եւայլն:

Երկու խօսք ալ բայերու փոփոխութեան վրայ:

Ա լծորդութեան վրայ գացող բոլոր բայերը սահմ. եղանակի, ներկայ ժամանակի եղակի Ա. դէմքին մէջ Բ լծորդութեան վրայ գացող բայերուն պէս կը խոնարհին: Օր.—

[*] Բաներուն սեռականին վրայ կ'աւելան միշտ:

Կ'ուտիմ, կ'ուտես, կ'ուտէ.
Կը սիրիմ, կը սիրես, կը սիրէ, եւայլն:
Անկանոն բայերու մէկ մասը կատարեալ եղակի Գ. դէմքի մէջ կանոնաւոր բայերու պէս կ'ըլլայ. նոյնպէս անցեալ ու ներկայ ընդունելութիւններու մէջ: Ինչպէս.—

Լճիլ (ընել), էրի, էրիր, էրաց, փոխանակ ըրաւ ըսելու:

Գալ բայը, անցեալ ընդունելութեան մէջ եկած ըլլալու տեղ գալած եւ ներկայ ընդունելութեան մէջ ալ եկող ըլլալու գալող կ'ըլլայ: Օր.—

Գալող կա՞յ, գալողը ո՞վ է. գալող աղան, գալած օրդ, եւայլն:

Առնել բային հրամայական եղակի Բ. դէմքը ա՛նօ ըսելու տեղ առա՛ւ կ'ըսեն վերջը աւելորդ ա մը կցելով:

Նստիլ բային հրամայականի նոյն դէմքը նստե՛ր ըսելու տեղ նի՛ստ կ'ըսեն:

Խարբերդի մէջ գործածուած սովորական ձայնարկութիւններն են.

Մըյա՛ — զարմացում ցուցնելու համար.
Ըմա՛ն — բարկութիւն » »

Վո՛ւշ — արգահատանք » »

Հիկիտի՛ — արհամարհանք » » են

Բոլորն ալ կիներու ու աղջիկներու յատուկ:

Այս կարգ մը կանոնները հոս դնելէ ետք զանք բաներուն որոնց մէջ խաչանիչ ունեցողները բոլորն ալ զիւղական են:

Ա.

- Աթուղէ—նետել.
- Ալակուղէ—զբաղեցնել.
- Աղակուրտել—մուծ տեղը բան մը փնտռել.
- Խարխափել.
- Աղտոտ—աղբ գրուած աղտոքել.
- *Աղտոր—թէթիր.
- Աճուկ—ազր.
- Ամպոլ—տաք. ամպով ծածկուած ստեղծողները.
- Այլան—պատշաճ. նրբանցք.
- Անիծ—մանր ոչիլ.
- Աշուղ—վէդ.
- Ասպ—թել, նուրի ջուրով շփուած, ջուլհակազորութեան մէջ գործածելի.
- Ատամ—ակուռ, եղէգէ շինուած, ջուլհակազորութեան մէջ գործածելի.
- Արանատ—ամբողջ (անարատին տաք տեղափոխուած).
- Արդէլ—անձրեւ.
- Արնտուկ—ամբողջ.
- *Արեաշեմ—եկուր տեսնել: (երկու բաներէ կազմուած, արի՛—եկուր, աշեմ՛ (աշել—տեսնել).
- Արդայ—ակուռ.
- *Արպէշ—հասպատակ.
- Աւտորալ—արտորալ.

Բ.

- Բազուկ—մետաղէ թելը որ ողին վրայ կը դրուել ականջէն անցնելու համար.
- Բանպառակ—զուարճախօս.
- Բանտէշը—մեծ շոր մը որ մանուկներու ետեւը կը կապեն մաքրութեան համար.
- Բարդ—երեսուն.
- *Բզել—պատուել.
- Բզիկ—կուժ.

*Բողոք — պղտիկ կարաս.
 Բողոք — խառնուած մագ.
 Բիւերիկ — ծինելոյ.
 Բողոք — կարաս.
 *Բմբիկ — գունատ.
 Բշշիկ — եռալ, եփիլ, դուրս տալ.
 *Բշտիկ — թեւերն ու փէշերը կարճ զարուն.
 Բայրիկ — բանիկիլ, վառիլ.
 Բոլրկտուր — մեծ սրոց, երկու հոգիով գործած
 ծելի:
 *Բուլթակ — մանիչ.
 *Բուճ — գուլպայ.
 Բուճրուտալ — տնտեսալ, ոտք քսել, սլքատալ.
 Բուճիկալ — հաւկիթը որ միշտ բոյնին մէջ կը
 մնայ:
 Բուշտ — այտուց.
 Բուճիչ — պտուղ մը, (չեփիկեպիճ).
 Բուճիչք — բանելու համար գործածուած լաթ,
 խոսանոցի մէջ գործածելի:
 *Բարիկ — չափելի.
 Բրդեղ — հաց մանրել.
 Բրդոն, բրդուճ — կտոր.
 Բրնձխոտ — բրնձի չորցած ցողուն.
 Բրշակ — աւերակ:

Գ

*Գար — ստեղծել.
 *Գագշտել — կոցահարել.
 *Գագման — ցուպ, դաւաղան.
 Գագպէն — ճերմակ կամ կանաչ հիւթ մը,
 մեղրի պէս քաղցր որ երկինքէն կ'իջնէ անտառ-
 ներու մէջ:
 Գէլմէն — կեղծ մեռել, մեռած ձեւանալ.
 Գէլու խնձոր — ժանտահաց բոյս մը.
 Գլան — փայտ մը որ հին ձեւով շինուած դուռ
 ու երու փականքն է:
 Գլուկ — ո՛ր է կլոր առարկայ.
 *Գնչիլիս — գետնախնձոր.
 *Գնտիկ — «քիւֆիթ է».
 *Գոշ — քակորէ շինուած աման.
 *Գոռոճ — » » »
 Գոց — դուռը գոցելու համար ետեւը ձգուած
 ո՛ր է իր.
 Գուգուկիթ — գունատ, սրածայր.
 Գուլ — թանձրամիտ.
 Գոնմայուշտ — բուռ.
 Գունտախ — խանձորուր.
 *Գուչան — փոքր.
 Գուռ, գուռուն — փորուած քարը որուն մէջ
 աղբիւրին կամ բաշիւրին ջուրը կը վազէ:

Դ

*Դաղըցնել — վերցնել, գետնէն կտրել.
 Դամ — վէզին հարթ կողմը որուն վրայ կը
 կանգնի.
 *Դանդախ — պղպեղ.
 *Դանտ — ծանր.
 Դաշին — տաշտ (լուացքի).
 Դատալէք — վերնայիք, մեռնելիք.
 Դաուակ — սահնակ.
 Դգալնոց — գալ զնելու համար խոհանոցի
 փայտաշէն առարկայ մը.
 Դէյնէ — աման սրելիք լաթ.
 Դսր — շխտակ, ուղիղ.
 Դորդայ — դառիթ.
 Դուճ — թոնիքի բերանը դոցելու համար տախ-
 տակ.
 Դուրել — հարթել, շտիկել:

Ե

Եթուկ — տեղեակ, տեղեկանալ.
 Զ
 Զախմին — ուղիղ փայտ մը որ սալմինը կը դար-
 ձնէ, ջուլհակագործութեան մէջ գործածելի:
 Զարգարար — Մարգարար.

Զենել — զարնել.
 Զպուն — «կնթարի».
 Զուկուրթայ — հաստ փայտ:

Ե

Եճիկ — շատխօս.
 Եշպպիլէ — կուտը հանուած ու չորցուած ծի-
 րան:
 Երդ — յարդ.
 Երուկ — տար.

Ը

Ըխտիկ — մէկ ոտքով, ջրակէ, մէկ ոտքով ցատ-
 կըրտել.
 *Ըղին — համեմի տեղ գործածուած բոյս մը.
 Ընքապպ — կնքահայր.
 Ըռողուիլ — պարունակուել.
 Ըռողնիլ — պարունակել:

Թ

Թաթիկ — խոհանոցի երկաթէ առարկայ.
 Թաթխան — աղածուած ու ուրիշ բաներու հետ
 ձեծուած սիսեռ. Մեծ Պահքի մէջ Խարբերքի
 կնկան ուտելիք.
 Թանտըր — թանիքի մէջ չորցած հաց.
 *Թառփոշ — պնակ.
 Թացուկ — ջահքին մէկ մասը, մանածէ շին-
 ուած.
 *Թեւէպանք — կարկին.
 Թէկէք — որթի տերեւ.
 Թէն — չուան.
 Թէվէթուր — չափազանցել.
 Թթալիք — ձեծուած, աղցուած չոր թութ.
 Թիլէքի — բարկացոտ.
 Թիլէ — կտոր, (խալոնուայի).
 Թոթոպայ — չորքորդ.
 *Թորթ — Ադամայ թուղ.
 Թորթրալ — մանր մանր անձրեւ գալ.
 Թունայ — շատ.
 Թուրուտի — գող.
 Թրիք — քակոր, աթար.
 Թօփել — ժողովել:

Ժ

Ժմիլ — հասնիլ, ժամանիլ.
 Ժուր — իւղ, «խառնամայ».

Ի

Իշիկ — բաճկոնակ, ելէկ.
 Իչիին — ստեղծել.

Լ

Լալապտիկ — սպիւրմ. մեռնիմ.
 Լակաման — շուներու ուտելիքի կամ խմելիքի
 աման.
 Լարող — չուանը որ կը գործածուի ջուլհակու-
 գործութեան մէջ առէջին թելերը, պուլակները
 իրարմէ զատող.
 Լէփէլլաճ — անթի.
 Լիսեռ — ջահքին ճաղին ետեւի կլոր փայտը.
 Լիկի — գուռը չորցուելու համար գործածուած
 փայտի կտորը որ դուռը բաց կը պահէ:
 Լիքտալ — որորուիլ.
 Լող — կլոր մեծ քար մը որով տանիքները կը
 լողեն.
 Լողել — լողը տանիքին վրայ տանիլ բերելու-
 գործողութեանը որ կ'ընեն անձրեւէն անմիջապէս
 ետք, տանիքին հողերը ամրացնելու համար.
 Լողիկ — այն փայտը որուն միջոցով լողը
 դիւրութեամբ կը շարժի.
 Լոշ — պղտիկ թանձր հաց.
 Լուլիկ — պղտիկ կուժ, բղիկ.
 Լուսաւոր — կայր.

Լպուտիլ — անկրթօրէն ուտել, լափել.
 Լվինձ — շատ կծու բոյս մը.
 Լօլօխ — մեծ.
 *Լօլլաւ — լուրիս.

Խ

*Խալիամպոլ — բամպոլ, դարնանածաղիկ.
 Խաչերկաթ — երկաթեղէն կահ մը.
 *Խաչկպիլ — տարակուսիլ.
 Խարամանի — չորցուած ծիրան.
 Խաւիժ — հացին երեսը եփելէ առաջ քուտելիք
 խմորի և ջուրի նոսր խառնուրդ մը.
 Խաւթիլ — ստեղծել.
 Խուրուշաճ — սաստիկ յոգնիլ.
 Խլտել — պատուել.
 Խէր — մանուշին քամուքէն յառաջ եկած քաղցր
 հիւթ մը.
 Խթիկ — կոկորդ, բերան.
 Խճէճ — բամբակի տակաւին մէջը չոր խոզակ.
 *Խճխ — մանր սանձ.
 Խնոցիլ — թան հարելու կարաս.
 Խշվաշ — բամպակը պարպուած չոր խճէճ.
 Խոլորձ — բոյս մը.
 Խորտիլ — գարձնիլ (աչքերը) գէշ գէշ նայիլ.
 *Խոճակոճ — խառնուած.
 Խոնճան — վարալիք կապելու կապ.
 *Խոջխոջ — գետնախնձոր.
 Խոցաւոր — սգաւոր.
 Խուբ — գոց.
 Խուբ — ամանի մը բերանը գոցելիք բան.
 Խութ ըլլալ — անուշ առնել.
 Խուիկ — հին, կտրած կոշիկ.
 Խունճիկ — կոկորդ, կուճիկ.
 Խոտել — վառելի.
 Խոտու — աղցուած, զտուած մանր ձուկ.
 (Շարունակելի) 3. 3. 3.

“ԾԱՂԻԿ, Ի ԹԵՐԹՈՆԸ

ԾԱՂԻԿԻ յառաջիկայ թիւէն պի-
 սի սկսինք հրատարակել, թերթին
 ձեւով, մէկը այն հետաքրքարած
 ու բազմակողմանի գործերէն, ո-
 ռոնցմով է. ձ. Հարսի յաջողած է ա-
 նուն մը շանիլ անգլիական ժամա-
 նակակից գրականութեան մէջ: Այս
 գործը — The Love Affairs of some Famous Men
 — բոլորովին աննման մեծ մէջ ցարդ
 հրատարակուած երեսակալական
 վէպերուն, կը խօսի հոշակաւոր մար-
 րոց սիրային արկածներուն մասին,
 հիմնուելով անեկէն վառերական
 կենսագիրներու վկայութեան վրայ:

ԾԱՂԻԿԻ այս թերթին հմայիչ
 ընթերցում մը պահանջել զայն ա-
 պահովաբար պիտի ըլլայ նաեւ հրա-
 նանգիչ ու թելալորդ:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀՐԴԵՉԻ ԴԷՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ

«Ծաղիկ»-ի 20րդ թիւով ներկայացուցած էինք այն ընդհանուր պայմանները, զորս պէտք է նկատողութեան առնել, եթէ մէկը կ'ուզէ իր գոյքերը կամ շէնքը հրդեհի դէմ ապահովագրել: Այդ պայմաններուն տրամադրութիւնները ժողովրդակաշայնելու դիտարկութեամբ, այսօրու ընդ կը սկսինք ամէն անգամ մէկ յօդուածի մը մասին մանրամասն բացատրութիւններ տալ:

307. 1.—Ընկերութիւնը կ'ապահովագրէ այն ամէն ինչքերը, որոնք բոլորին մէջ նշանակուած են, հրդեհի և անկէ յառաջ գալիք փտաններու դէմ: Ապահովագրեալը պէտք է մանրակրկիտ կերպով յայտնէ իր անունը կամ ինչ անուն տակ գործելը, թէ բուն իսկ ինքն է տէրը, թէ՛ իբր փոխատու կամ իբր վաւերացեալ ներկայացուցիչ. ասոնցմէ զատ պէտք է իմաց տայ ընկերութեան իր շէնքին ինչ տեսակ կառուցում ըլլալը և ինչ՛ ծառայելը:

Առաջին յօդուածին մէջ կը տեսնուի թէ ընկերութիւնը հրդեհի դէմ կ'ապահովագրէ այն գոյքերը որոնք մանրամասնուած են բոլորին մէջ. ուստի պէտք է որ լաւ ուշադրութիւն ընէ յաճախորդը որ չգրուի հոն ոչ բառ մը աւելի եւ ոչ ալ պակաս, վասն զի ասով իր շահն է որ պաշտպանած կ'ըլլայ. այսպէս ընկերութիւնները ընդհանուր առմամբ շէնքի մը հիմերը գրեթէ միշտ դերձ կ'ընեն ապահովագրութեան (fondations excluses). այս կէտը շատ կարեւոր է եւ յաճախորդին շահը կ'ուզէ զանոնք դուրս ընել. վասն զի շէնք մը փճանալէ յետոյ հիմերը գրեթէ միշտ կանգուն կը մնան եւ ասով գործածելի շէնքին վերստին կառուցմանը ատեն, ուստի ջերմագէտ կը յանձնարարուի շէնքի մը, հրդեհի դէմ ապահովագրութեան ատեն լաւ ուշադրութիւն ընել այս կէտին:

Այս կարգին կը պատկանի նաեւ Պօլսական յաճախորդներու մեծամասնութեան ճերմակեղէն ու զգեստեղէններն ալ դուրս ձգելը ապահովագրութեան, ինչ որ ամենեւին յանձնարարելի չէ. վասն զի հրդեհի մը պահուն մարդ հապճեպ չփոթուի ենթակուելով ամենեւին ժամանակ չունենար մտածելու իր զգեստեղէններուն որոնք հրոյ ճարակ ըլլալով, ընկերութեան նէն անելիքը դուրսընէ մեծ բաժին մը կը ստիպուի անոնց նորէն գնան վառնել, եւ ասոր հետեւանօք իր առջի ունեցած կարասիները կարող չըլլար ստանալ: Այնպիսի անձեր կան որոնք հրդեհի պահուն, չփոթուի ենէ, անարժէք առարկայ մը առնելով տունէն դուրս փութացած են, կարծելով թէ թանկագին առարկաներ պարունակող պայուսակն է ան:

Ուստի միշտ պէտք է նախամեծար

համարել զգեստ ու ճերմակեղէններն ալ ապահովագրել, վճարելով անոնց համար ալ պէտք եղած ապահովագինը (prime).

Մեծ կարեւորութիւն ունի նաեւ ճշտապէս ըսելը ապահովագրեալ ինչքին որուն պատկանելու պարագան. շատեր չգիտնալով այս կէտը, կ'ապահովագրեն իրենց ինչքը ինչպէս որ խելքերնուն փչէ եւ կամ ինչպէս որ գրէ միջնորդը որուն դերը կը կայանայ ապահովագրութիւնը հապճեպ կերպով կարգադրուելուն մէջ, որպէս զի մի գուցէ արհեստակիցներէն մէկը ձեռքէն խլէ այդ յաճախորդը:

Այս պարագաներու մասին զանցառութեան է որ, հրդեհէ մը վերջ, երբ մնասը հատուցանելու պարագային, ընկերութեան գործակատարը պաշտօնական թուղթերը պահանջէ եւ այս թուղթերը ընդունելութեան ու վաւերացման համար ժամանակը անցնի, յաճախորդը անմիջապէս կը սկսի դանդաւորներ տեղացնել ընկերութեան ու անոր գործակատարին զիջուն, առարկելով թէ իրեն դէմ անտեղի պատճառաբանութիւններ է որ կը յարուցուին, մնասը մէկ քանի որ վերջը վճարելու համար, առանց մտքէն իսկ անցնելու թէ ինքն է բուն իսկ պատճառը մնասին հատուցման երկարաձգուելուն: Ուստի ապահովագրութեան շահը կը պահանջէ, որպէս զի անիկա մանրամասն կերպով բացատրէ գործակատարին, խնդրոյն հուժկուրդ, առաջիկային անտեղի առարկութեանց չենթարկելու համար ինքզինքը:

Յաճախորդ մը նմանապէս պարտաւոր է մանրամասն նկարագրութիւնը ընել շէնքին կառուցման նկատմամբ. ըսել, զոր օրինակ թէ գետնէն վեր առաջին յարկը քարաշէն է, որպէս զի ըստ այնմ շէնքին իսկակայան արժէքին գնահատումը գիւրդին ըլլայ, կամ քարակիր տան մը պատըզգամները փայտաշէն են, եւն.:

Յաճախորդաց մեծամասնութիւնը կարելի է գաղափար անգամ չունի թէ ապահովագրուած շէնք մը երբ այրի, ընկերութեան ճարտարապետին գնահատման կ'ենթարկուի. ատկէ կը սկսի յուսախաբութեանց շարքը յաճախորդին համար. վասն զի եթէ պակաս դուրսարով ապահովագրած է շէնք մը, աւելորդ մասին տէրը կը նկատուի ապահովագրողը, իսկ թէ աւելի՛ ստանալիք մնասը համեմատաբար կ'իջնէ: Որով միշտ յանձնարարելի է ապահովագրել ըստ իսկական արժէքին, ոչ աւելի ոչ պակաս. բայց աւելի՛ պակաս քան թէ առաւել, որովհետեւ այս պարագային սրչափ որ աւելորդին ինք ապահովագրուող կը սեպուի չունեցածէն աւելին ապահովագրած ըլլալէն կարգ մը կասկածներու ու հարցութիւններու տեղի չտար, որոնք հաճոյք չէ որ կ'առթեն իրեն. եւ միւս կողմէ քանի որ, ըստ գնահատման արժէքն է որ դարձեալ պիտի ստանայ մնասը: Եթէ ունեցած մնասն աւելին ալ ստանայ ընկերութեանէն, դարձեալ ապահով կրնայ ըլլալ թէ շատ չնչին գումար մըն է որ ձեռքը հասած է, վասն զի մեծագոյն մաս մը վատնուած է իրատարաններու ու ապահովագրական միջնորդներու:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԼՈՒԻՐԵՐ

★ L'Argus ապահովագրական շարժութեան վերջին թիւին մէջ հրատարակուած են Ֆրանսական ապահովագրական ընկերութեանց 1902 տարւոյն գործառնութիւնները: Այդ գործառնութիւններու թուանշաններէն կ'երեւայ թէ «Իւնիոն» առաջնակարգ տեղը կը գրաւէ բոլոր Ֆրանսական ապահովագրութեանց մէջ: «Իւնիոն» 1902 տարւոյն, 17 միլիոն ֆրանքի ապահովագին (prime) գանձած է: «Իւնիոն» իր գործառնութեանց մեծ մասը Ֆրանսայէ դուրս կատարած է: 17 միլիոնի գանձումը փոխարէն «Իւնիոն» նոյն տարւոյ ընթացքին 9 միլիոն ֆրանքէն աւելի հատուցում ըրած է և 2 միլիոն ֆրանքի ալ զուտ շահարածին վճարած է բաժնետէրերուն:

★ «Ռոսիա» ապահովագրական ընկերութիւնը Պոլսոյ իր գործակալութիւնը մասնաձեւող (succursale) վերածեց: Արտաշէս էֆ. Հիւրմուզ որ ցարգ կը վարէր նոյն ընկերութեան Արեւելքի ընդհանուր քննիչի պաշտօնը, այս առթիւ Տնօրէն սնուանուած է Պոլսոյ մասնաձեւողին:

★ ԲԵՆՏԻՔԻ ՀՐԻԵՀՐ. — Երբամտուն մը սյրած է երկաթուղիի կայարանին մտ. կը պատկանէր Գառնիկ Լյամբեանի (Գորթալի երկաթուղիի կայարանին պետը) և Ֆէրաինանա Սալէմի (Ուսուցիչ կայաթա Սէրային մէջ): Ապահովագրուած էր մէջի ապրանքներով «Իւնիոն»-ի 22500 ֆրանքի: Այս գումարը տակաւին անվճար կը մնայ, որովհետեւ կառկածի մը առթիւ կառավարութիւնը քննութիւն բացած է:

★ Լյիլեի մէջ (Տարսանէլ) երեք խանութներ սյրած են. միայն մէկը ապահովագրուած էր «Պարան»-ին 2000 ֆրանքի:

★ Գառլ Պոմոնդի, նախկին գործարանատէր Երչիի համանուն գարնջուրի հաստատութեան (այժմ անանուն ընկերութիւն), որ անցեալ շարժութեւ մեռաւ, Պելլիէի «Վիլլի» ընկերութեան ապահովագրուած էր 30,000 ֆրանքի:

★ Յառաջիկայ ուրբաթ, Սիմոն էֆ. Գոյս սերլեան կը մեկնի Բարել, ուր պիտի մնայ երկուամիս, ընկերութեան կերպարին մէջ կարգ մը գործերով զբաղելու համար:

★ Մեզ կը հաղորդուի թէ մէկ քանի օր առաջ անգլիական շնորհը շոգեհատային ընկերութեան, շոգեհատներէն մին Գալաքի առջեւ յունական Տիմիդիոս առագաստանաւուն ընդհանրելով ծանրապէս մնասած է անոր. այս առթիւ մնասուած են նաեւ առագաստանաւուն մէջ զբոսնուած ապրանքները: «Մանհայմ» ապահովագրական ընկերութիւնը, որ 18000 ֆրանքի ապահովագրած էր առագաստանաւոր և ապրանքները, իր դեպքնառտան միջոցաւ սնանկացաւ թէեւ հետագրեց Տարսանէլի իշխանութեանց թոյլ չտալ որ ձեռագըն ընկերութեան շոգեհատը նեղուցէն դուրս ելլէ, սակայն մինչեւ իշխանութեանց տեղեկութիւն ստանալը, անգլիական շոգեհատը արգէն անցած էր: «Մանհայմ» ապահովագրական ընկերութիւնը զատ բացած է վերոյիշեալ անգլիական շոգեհատային ընկերութեան դէմ: Յունական առագաստանաւոր ապահովագրուած էր նաեւ իտալական «Ռեուսինտէ Արբուգիլէ» ընկերութեան կողմէ:

★ Սամոնի մէջ մեռած է Գրեգոր Մենսիկեան որ իր կեանքը 500 ոսկիի ապահովագրած էր ամբերկեան «Միւլուտալ» ընկերութեան:

Արտօնատէր Ա. ՍԱԳԱՅԱՆ

Տպագրութիւն Սագաեան
Կալարա, Գուրչուկու իան քիւ 7

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՅԵԱՆ

Ա.Տ.Ա.Մ.Ն.Ա.Բ.Ո.Յ.Ժ

Պոլիս, Պանդե Գաբու, Պին Պիր Չեղիտին դիմաց
 ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՅԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը դառնուի
 Սկիւտար, Իճաւայէ, Տողրամաճը փողոց իր բնակարանը
 Ա.Մ.Ն. օր 3-11 զիմել Պոլիս, Պանդե Գաբու, Պին-Պիր-Չեղիտին դիմաց
 Կիրակի օրերը ժամադրութեամբ

Ա.ՊԱՌԻԿ Վ.Ա.ՃԱՌՈՒՄ

ՇԱՐԱԹԱԿԱՆՈՎ



Եթէ կ'ուզէք ամէն տեսակ գոհարեղէններ ունենալ, աժան ու ճաշակաւոր, թէ՛ արեւելեան եւ թէ՛ եւրոպական ճաշակով պատրաստուած, ժամացոյցներ, արծաթեայ գաւազաններ եւլն. զիմեցէ՛ք Պոլիս, Ոսկերչաց Ծուկան, Մեծ-Փողոց, թիւ 13:

Հարիւրին 20 կանխիկ, միացեալին համար 100ին 5 մասնաւճար: Կանխիկ գնդին համար հարիւրին 5 զեղչ: Գործածուած գոհարեղէնները եթէ վճարուած չեն՝ 100ին 10 զեղչով ետ կ'առնուին. իսկ ապտիկ գնողներէն՝ 100ին 15 զեղչով:

ՀԷԼՎԷՏԻԱ

Ա.ՊԱՂՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 Հրդեհի, կեցաց եւ ծովային արկածներու դէմ
 ԸՆԳՂԱՌՐ ՆԵՐՎԱՅԱՑՈՒՑԻՉԻ
 Ռ. ՍԻՑ ԵՒ ԸՆԿ.
 Կալուբ, Պեդե-Թեյեւել Խան, թիւ 23, 24, 25



ՅՈՎՍԷՓ ՊԱԼՊԱԼԵԱՆ

(ՄԵՂՐՈՒՆԻ)
 Ա.Տ.Ա.Մ.Ն.Ա.Բ.Ո.Յ.Ժ
 Մուզաֆէրիէ Հիւանդանոցին եւ Պարսկական Վարժարանին
 Բերա, Մեծ փողոց, Թագսիմ, թիւ 61
 Չըբաճեան աբաբքան

Պալպալեան ամէն օր աղայի ամէն տեսակ հիւանդութիւններով տառապողները կ'ընդունի, իսկ Ուրբաթ, Կիրակի եւ Երեքշաբթի մինչեւ ժամը 5: Գիշերուան ու եւ է ժամուն կարելի է զիմեր Պալպալեան կ'երաշխաւորէ իր լեցուցած ու չինամ աղաները: Յորեկները աղայ քաջիլ տալու համար յորոշ վարձք մը չկայ. քաջիլ տուողին կամքէն կախեալ է:
 Աղբասներուն մըի

ՖԷՆԻՔԱ ՕԹՐՈՇԻԷՆ

ԿԵՆԱՅ, ՇՐԴԵՇԻ, ԾՈՎՈՒ
 ԿՍՅՍ. ԹԱԳ. ԱՌԱՆՁԱՇՆՈՐ ՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 ՀՍ.ՍՏԱՏԵԱԼ Ի ՎԻԷՆԱ. 1860ԻՆ
 Գրասենեակ՝ Հանօբուլյո խան, թիւ 52, 53, 54, 55, 56
 Լիազօր ներկայացուցիչ՝ Գ. ՖԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրոշիէն Ընկերութեան կենաց աղանջալարութեան օրինակ մը. — 35 տարեկան մէկը որ կ'ուզէ աղանջալարուիլ Ֆէնիքս Օթրոշիէն Ընկերութեան 20,000 Ֆր.ի եւ քսանեւէինգ տարուան համար, տարեկան 925 80 Ֆր. պիտի վճարէ ու պայմանաժամուն պիտի ստանայ 31,266 Ֆր. հնչուն զրամ ամբողջովին. իսկ եթէ մեան զոր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգորդները՝ անմիջապէս պիտի ստանան 21,314.62 Ֆր.: Այս ամէն գումարները ԱՆՈՒԱՆԱԿԱՆ չեն, այլ իՐԱԿԱՆ, եւ Ֆէնիքս Օթրոշիէն Ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր բոլիսով:

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ Յ. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԹԵՅԻ ՄԵՍ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
 Պոլիս, Պանդե Գաբու
 ձեյալ պէյ խանին կից, թիւ 10

ԱՁՆԻԻ ԹԷՅԵՐ
 Ա.Ճ.Ա.Ն ԹԷՅԵՐ

Թեթ ԸՏԻՐ ԽՈՒՆՈՒՐԳՆԵՐ
 ԵԱՎՐՈՒԵԱՆ-ԻՍԱԳՈՒԼԵԱՆ
 ԹԷՅԻ ԽՈՒՆՈՒՐԳՆԵՐ
 Ա.ՆՄՐՏԵԼԻ
 ՏԵՍԱԿՈՎ ԵՒ ԳԻՆՈՎ


Գաւառներէ կ'ընդունուին ամէն քանակութեամբ յանձնարարութիւններ եւ կը կատարուին ամենայն ճշգրտագոյնութեամբ

ՈՒԷՍԴԵՐՆ

ՀՐԴԵՇԻ ԴԵՍ
 Ա.Ն.Գ.Լ.Ի.Ա.Կ.Ա.Ն
 ԱՊԱՂՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.
 ՀԻՄՆ.ԵԱԼ 1851ԻՆ.



Հարստացած Բաներու Գումարը Ա. Ո. 6000000
 Պարտաւոր Գումարը 1250000
 Վճարեալ Գումարը 410000
 Հրապարակիս ծանօթ Ֆրանս. եւ Գերմ. ընկերութեանց գրամազուլար 100,000եց աւելի է
 Ուեստըրն Ընկեր Տրոյեքի զէմ ամէն կարգի գործեր կ'աղանջալարէ: Վնասները տեղւոյն վրայ եւ անմիջապէս կը հատուցանէ:
 Ներկայացուցիչ Թուրքիոյ
 Գ.Ա.Ռ.Ն.ԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒԻ
 Պոլիս, Սալթան Համադ, Բալբէք 0ղլա-Խան Թիւ 43

Տեղւոյն եւ ծանօթ Ֆրանս. եւ Գերմ. ընկերութեանց պարտաւոր Գումարը 1250000եց աւելի է, իսկ որ երաշխաւորութեան մը կ'ընտանք եւ մշտնջուց:



Ա.ՊԱՌԻԿ ՄԻ ՈՒՉԷՔ
 ԶՊԻՏԻ ՏԱՄ

Ա.ՊԱՌԻԿ ՄԻ ՈՒՉԷՔ
 ԶՊԻՏԻ ՏԱՄ

ՀԱՅ ՍՆՏՈՒԿԻ ՄԱՒՍՈՒՑ ԿԸԼԸՃՃԵԱՆ

Եսկի-Չապրիէ
 Ճամբորդներու համար 50% զեղչ
 Ամուսիններու համար 100% զեղչ
 Աղջիկներու համար 50% զեղչ
 Զորս անգամ կարգուողներուն
 Զ Ր Ի

ԹիՅԸ ամէնէն առողջապահիկ ըմպելին է
 ԹիՅԸ ամէնէն աժան ըմպելին է
 ԹիՅԸ ամէնէն սննդարար ըմպելին է
 ԹիՅՆ է որ կը զիւրացնէ մարտողութիւնը

Ա. ԱԼԷՄԵԱՆ

ՄԵՍ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԹԷՅԻ

Թանձիզ փողոց, թիւ 49
 Ա. ԱԼԷՄԵԱՆ ԹԷՅԻ մեծ վաճառատունը ունի ամէն տեսակ հոտաւէտ ու համեղ աղիւ տեսակէ թէյեր, շատ աժան զինքրով: Գաւառներէ կ'ընդունուին աւէն տեսակ յանձնարարութիւններ եւ կը գործադրուին կատարեալ ճշգրտագոյնութեամբ եւ ուղղութեամբ:

Ա.Տ.Ա.Մ.Ն.Ա.Բ.Ո.Յ.Ժ ԸՆԴՂ. ՄԹԵՐՔ ՄՕՐԻՍ ՖԱՐԱՃԻ

Ղալաթիա, Մերքեպանի փողոց, ձեպիս խան, 3
 ԿԱՆԻԿ ՎՃԱՐՈՒՄՈՎ
 Թուրքիոյ ամէն կողմերը կը զրկուին ապրանքներ

Պ Ա Լ Ք Ա Ն

ԱՌԱՆՁԱՃՆՈՐՀԵԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ Ի ՍՈՓԻԱ

Դրամագրոշխ, պահեստ եւ կրաշխաւորութեան գուշակար 7,500,000 Ֆրանք

Դրամատունք Ընկերութեան՝ Պուլկար Ազգ. Դրամատուն՝ Սօֆիա, Անգլեւաստրիական Դրամատուն՝ Լոնտոն, Տոյչէ Պանք՝ Պերլին, Օսմ. Կայս. Դրամատուն՝ Բարիդ, Գրէտի Լիոնէ՝ Կ. Պոլիս

Գործակալութիւն իր Թուրքիայ գլխաւոր քաղաքներուն մէջ Ընդհ. Կերկայացուցիչ Թուրքիայ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ
Կոստանդնուպոլիս, Ղալաթիա, Պանք Օթոմանիս դէմ, Թանթապուրուն խան

ՏԱՍԸ ՂՐՇ. ՄԻԱՅՆ վճարելով կարելի է ստորեւ եղած շրջանակներէն մեկունն մէջ զետեղել ծանուցում մը **ՉՈՐՍ ԱՆԳԱՄ:**

<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>	<p>Ս Ի Մ Ո Ն Թ Է Լ Ե Ա Ն Առաջնակարգ Գերմակ Արանց համար չափու վրայ ամէն տեսակ Զգեստներու Դիւրամատչելի գիներ եւ պայմաններ Պոլիս, Հաճօրույ խան թիւ 45 1-8</p>
<p><i>[Faint text]</i></p>	<p>ՄՈՒՐՋԱՆԳԱԿ 10 ՓԱՐՍ. 40 ՓԱՐՍ. ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ԱՌԱՒՈՏ ԱՐՇԱԼՈՅՄԻՆ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿԷ քաղաքական, ազգ., գրական, առեւտրական յողուածներ, տե- սութիւններ, քրոնիկներ, թղթակցութիւն- ներ եւ օրուան ամենէն քարմ յարերը, Ներքին, Արտաքին, Հեռագիր Տիր եւ Տնօրէն ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ 20, Պապր Ալի Ճատախսի, Կ. Պոլիս</p>	<p><i>[Faint text]</i></p>
<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>
<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>
<p>Լ Ա Ս Է Լ Ե Ր Ի Դ Է Ապահովագրական ընկերութիւն Ապակեղինաց եւ հայելիներու կառելուն դէմ Ընդհ. Գործակալ Թուրքիայ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ Ղալաթիա, Օսմ. Պանքային դէմ Թանթապուրուն խան 17-52</p>	<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>
<p><i>[Faint text]</i></p>	<p>ԳԱՂՏՆԻՔ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ ՄՈԳՈՒԹԵԱՆ Հեղինակք Յովհ. Գասարեան եւ Յովհ. Գազանեան Վաճառման կեդրոնատեղիներն են.— Վ. Մարգարեան գրատուն, Կ. Պոլիս, Մէր- ճան: Պաշիկ Թաշեան գրատուն Եւզոկիա: Գին 5 դրուշ. 1-4</p>	<p><i>[Faint text]</i></p>
<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>
<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>
<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>	<p><i>[Faint text]</i></p>